

**ԲՆԱԳՐԵՐ  
ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԵՐ**  
*TEXTES ET ETUDES*



## ՆԵՐՍԻ ԲԱԳՐԵՒԱԾԴԱՑԻ ԻՇԽԱՆ ՀԱՅՈՑ ՔԵԼԻՆԱԿ ԴԱԻԱՆԱՐԱՆԱԿԱՆ ԳՐՈՒԹԵԱՆ ՄԸ

Ս. Ղաղարի մատենադարանի թիւ 822 ձեռագիրը, որ աստուածաբանական նիսթերու ժողովածու մըն է եւ կոչուած Ճառըննիր է.<sup>1</sup> Կը պարունակէ բաւական երկար գրութիւն մը Քրիստոնուի մարդեղութեան շուրջ, որուն վերնադիրն է. «Խնդիր Տեառն Մուշեղի՝ ընդդէմ Արիանոսի, Եւտիքի, եւ Նեստորի եւ Քաղկեդոնի»: Սակայն նշուած չէ անոր հեղինակի անունը:

Այս գրութեան մասին անդրագարձած է նախ Հ. Բարսեղ Սարգիսեան, 1904ին, իր մէկ յօդուածով, «Փետրոս Սիւնեցի, աշակերտ եւ յարասող Մ. Խորենացւոյ»<sup>2</sup> վերնագրով: Ան կը նկատէ թէ վերոյիշեալ ձեռագրին սկիզբի ցանկին մէջ, կազմուած Մխիթարեան Հայրերէն մէկուն ձեռքով, Հ. Ալիշան աւելցուցած է սոյն գրութեան վերնադիրն քով՝ իր հեղինակ՝ Ներսէս Բ. Կաթողիկոսի անունը: Հ. Բարսեղ Սարգիսեան գրութեան ոճէն կը հետեւցնէ թէ ան գրուած է Ներսէս Կաթողիկոսի ժամանակակից՝ Պետրոս Սիւնեցիի ձեռքով. որովհետեւ Սիւնեցին ներկայ պատուած է, 554ին, Ներսէսի գումարած Դուլինի ժողովին: Միւս կողմէն վերոյիշեալ գրութեան մէջ նըշմարած է Խորենացիի Պատմութեան ոճով կը հետեւցնէ թէ Ձեղած նման բացատրութիւններ՝ ուղղուած Մուշեղի Բագրատունիի անձին: Հուսկ նկատի առած է որ Ներսուաղէմի 1716 թուականի ձեռագրի մը մէջ վկայութիւն մը կայ որ կ'ըսէ. «Ներսէսի Միջնոյ Հայոց Կաթողիկոսի, գրեալ և խնդրոյ Մուշեղայ Բաղրամտունոյ», հետեւցուցած է թէ վերոյիշեալ ձեռագրին մէջ Ձեղած «Փ խնդրոյ Տեառն Մուշեղայ» գըրութիւնը՝ պէտք է հեղինակ ունեցած ըլլայ Ներսէս Բ. Հայոց Կաթողիկոսը:

1. ՍԱՐԳԻՍԵԱՆ Հ. Բ., Մայր Յուցակ Զեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց, վենետիկ, 1914, Հտ. Բ, էջ 101:
2. ՍԱՐԳԻՍԵԱՆ Հ. Բ., Պետրոս Սիւնեցի աշակերտ եւ յարասող Մովսէս Խորենացւոյ, Բազմավիպ, 1904, էջ 65-71.
3. ՊՕՂՄԵԱՆ ՆՈՐԱՅԻ ԵՊՍ, Մայր Յուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1906, Հտ. Ա, էջ 587, (Ձեռ. թիւ 208):

թողիկոսը, բայց ոչ ուղղակի, այլ, ինչպէս ըստնք, անոր կողմէն դրած է Պետրոս Սիւնեցին:

Այս գրութեան հեղինակի մասին անդրադարձած է նաեւ Մարտիր, Փրանս . Հայովէտը իր յօդուածին մէջ<sup>4</sup>, անոր հեղինակ համարելով ներսէ Շնորհալին: Ամառեան, պատասխանելով Մաքէրի, կը հերքէ անոր կարծիքը՝ իր «Անձնանունների բառարան»ին մէջ<sup>5</sup>, ցոյց տալով թէ Շնորհալիի ժամանակ Բագրատունիներ գոյութիւն չունէին, եւ իր կարգին կը պաշտպանէ դրութեան իրք հեղինակ՝ ներսէն Բ. Կաթողիկոս, առանց կարենալ որոշեղու Մուշեղ Բագրատունիի անձին ինքնութիւնը: Ինքն ալ իրը փաստ ունի՝ Երուսաղէմի վերոյիշեալ ձեռագրին վկայութիւնը, եւ նոյն տեղը եղած Ներշապուռ Եպիսկոպոսի եւ Գրիգոր Արծրունեաց Եպիսկոպոսի վկայութիւններէն կը հետեւցնէ՝ թէ արդարեւ նախորդ վկայութիւնը ներսէն Բ. Կաթողիկոսինը ըլլայ:

Վկայութիւններու այս հաւաքածոն կազմած է Վարդան Այգեկցի, իր Արմաս հաւատոյ գործին մէջ, որու մասին կը խօսի Յ. Անասեան<sup>6</sup>, եւ ի շարու այն հեղինակներուն, որ Վարդան օգտագործած է, կը յիշէ ներսէ Բագրեւանդացի Կաթողիկոսը: Այգեկցիի հաւաքածոն, Անասեանի համաձայն, երկու խմբագրութիւն ունի, ընդարձակ եւ համառոտ: Այս վերջիննէն օրինակ մըն ալ կայ Ս. Ղաղարի մատենադարանը (Թիւ 394), նկարագրուած Հ. Բ. Սարգիսեանէ<sup>7</sup>: Մեզ հետաքրքրոր վկայութիւնը յիշուած է ձեռագրին մէջ՝ հետեւեալ ձեւով. Փ. հաւատոյ Թղթէն Միջնոյ ներսէսի Հայոց Կաթողիկոսի, ի խնդրոյ Մուշեղայ Բագրատունեոյ. Ո՛վ գուշ երկաբնակք, յորժամ դաւանեաց Պետրոս Քէրին մեր Յիսուս Քրիստոս՝ Որդի Աստուծոյ կենաւանոյ, ընդէ՞ր ոչ սաստեաց նմա Տէրն թէ՝ իս զորդոյ մարդոյ հարցանեմ, եւ գուշ զիրուոյ Աստուծոյ պատասխանես: Այլ վասն ուղիղ գաւանութեան, որ ո՛չ բաժանեաց զիանն ի մարմնոյն, երանեցաւ Պետրոսոց: Սակայն այս հաւատոյ թուղթը տակաւին հրատակուած չէր, եւ այդ պատճառով կարելի չէր որոշ դատաստան մը ընկել: Հ. Բարսեղ Սարգիսեան իր յօդուածին համար նկատի առած է Ս. Ղաղարի թիւ 822 ձեռագրին դաւանական գրութիւնը՝ մնուիր Տեառն Մուշեղին, որ մենք հոս կը հաւատարակենք:

4. MACLER M., Notices des Manuscrits arméniens ou relatifs aux Arméniens, Revue des Etudes Arméniennes, II (1922), p. 242-250 (V., 258).
5. Ամենավայր Հ. Հայոց ամենամասների բառարան, Երեւան, 1948, Համ. Դ., էջ 38-39, (ՆերՍէՍ Բ. անուան տակ):
6. Անևսնն Յ. Վարդան Այգեկցի, իր նորայայու երկերի լոյսին տակ, Բազմ., 1968, էջ 233-277 (տես էջ 263):
7. Ձեռագրը Սեփթարեանց Մատենադարանին որ է Ս. Ղաղար, Թիւ 394, թղ. 60ա:
8. Ձեռագրը Մեփթարեան Մատենադարանի, Վենետիկ, Թիւ 394, թղ. 60ա:

Գրութեան վերմագրին մէջ, ինչպէս ըսկինք, չկայ հեղինակի անունը, եւ կը պակսի Մուշեղի աղջանուն ալ: Բայց գրութեան վերջաբանին մէջ կը նշուի ան՝ երբ հեղինակը իր խօսքը ուղղելով Մուշեղի, զինք կը կոչէ: «Ո՞վ քաջդ քանասիրաց, Տէր իմ Մուշեղ Բագրատունի, պերճապանդ եւ հանձարել, յտանականին գրող ստորոգութեանց»<sup>9</sup>: Ուրեմն, ասով կը հաստառուի թէ գրութեան «խնդրողին» անունը Մուշեղ Բագրատունի է, եւ հաւանաբար Վարդան Արդեկցիի քաղած վկայութեան մէջ յիշուած՝ նոյն անձը ըլլայ:

Նոյն վկայութեան համաձայն, գրութեան հեղինակը ներսէս Հայոց կաթողիկոսն է, որ Վարդան Արդեկցիի քնորոշումով՝ «Միջին» կը կոչուի: Հերքուած նկատելով Մաքլէցի ենթադրութիւնը, թէ ան Շնորհալին ըլլայ, քանի որ նոյն հաւաքածոյին մէջ «Ներսէս վերջին» բառած է, կը մնայ ճշտել թէ ներսէս «Միջին», արդեօք ո՞ր կաթողիկոսն է, որովհետեւ ներսէս անունով չորս կաթողիկոս ունինք: Առաջինը՝ ներսէս Պարթևն է, եւ վերջինը՝ ներսէս Շնորհալին, որոնք մէր գրութեան հետո կապ չունեն: Կը մնան ներսէս Բ՝ Բագրեւանդացին, եւ Գ՝ Իշխանցին: Ալիշան, Սարդիսեան, Աճառեան եւ Անասեան, վերոյիշեալ վկայութիւնը վերագրած են, անվարան, ներսէս Բ՝ Բագրեւանդացի Կաթողիկոսին:

Սակայն, կարեւոր հարցը ներկայիս է քննել՝ թէ մեր հրատարակած գրութիւնը, որ Մուշեղ Բագրատունիի խնդրանքին վրայ շարադրուած է, կը մնայ պատկանիլ Վարդան Արդեկցիի հաւաքած վկայութեան հեղինակին:

Այսու որ Վարդանի բերած վկայութիւնը կը դանուի մեր հրատարակած գրութիւնը մէջ, թէեւ յարմարցուած իր նպատակին, տարակոյս չի մնար թէ Վարդան ասկէ առած է ներսէս «միջնոյ Հայոց կաթողիկոսին» անունով եղած վկայութիւնը: Ահա համեմատութիւնը երկուքին.

### ՎԱՐԴԱՆ ԱՅԳԻԿՑԻՒՆ (Զետ. թ. 394, բ. 60ա.)

Ո՞վ դուք երկարնակք, յորժամ դաւատանեաց զետրոս զէքին մեր Յիսուս Քրիստոս՝ Որդի Աստուծոյ կենդանուոյ, ընդէ՞ր ոչ սաստեաց նմա Տէրն թէ՝ ես զորդոյ մարդոյ հարցանեմ, եւ դուզորդոյ մարդոյ հարցանեմ, եւ դուզորդոյ մարդոյ պատասխանես: Այլ վասն ուղիդ դաւանութեան, որ ո՛չ բաժանեաց զիան ի մարմնոյն, երանեցաւ Պետրոս:

9. Աստ, առշ. 525-6:

### ԽՆԴԻՐ ՏԵՂՈՆ ՄՈՒՇԵՂԱՑ (Աստ, թ. 193-6)

Եւ նա (Պետրոս) առէ. Որդի Աստուծոյ ես դու: Եւ ընդէ՞ր ո՛չ սաստէր Քրիստոս թէ՝ ես որդի մարդոյ հարցանեմ, իսկ դու զՈրդի Աստուծոյ պատասխանես: Այլ երանեաց զնա եւ ծայրագոյն պարգևեաց զնա արժանաւորեաց:

Հարցը այսքանով չի լուծուիր, որովհետեւ կը մնայ տարակոյ-  
սը՝ թէ արդեօք ճի՞շտ է Վարդանի թերած վկայութեան վերագրումը  
ներսէս «Միշին Հայոց կաթողիկոսին», քանի որ ուրիշ վկայութիւն-  
ներու վերագրումներու մէջն ալ սխալներ կան, ինչպէս. «Սամուէլի  
Հայոց կաթողիկոսի հաւատոյ թուղթ» կամ «ի Թղթէն Եղնակ կա-  
թողիկոսի որ առ Մաշտոց»։ Տարակոյս կը նայ եղել որ ներսէս Հա-  
յոց կաթողիկոսին եղած վերագրումն ալ վրապակի կամ սխալ ըն-  
թերցումի արդիւնք ըլլայ, կամ՝ Վարդանի կողմէ, կամ ալ օրինա-  
կողին։ Ուստի մեր գրութիւնը կը կարօսի անդրագոյն քննութեան,  
ճշուզու համար անոր ժամանակը, ինդրողին ինքնութիւնը, եւ հուսկ  
հեղինակին անձը։

#### Գրութեան ժամանակը

Առանց նկատի առնելու, առ այժմ, գրութեան հեղինակի հարցը,  
քննենք նախ անոր ժամանակը, հիմնուած ներքին փաստերու վրայ,  
քանի որ արտաքինները կը պակսին։

Մեր հրատարակած գրութիւնը չորս մասերէ բաղկացած է։ Յետ  
յառաջաբանի մը, կը խօսի Արքունական աղանդին տիմ, ապա Եւտի-  
քականին, որմէ Խտք Նեստորականին, եւ հուսկ կ'անցնի հերքելու  
Քաղկեդոնական վարդապետութիւնը։ Այս բոլորը, քնականաբար,  
Մարդկութեան խորհուրդին նկատմամբ դիտուած է։ Անշուշտ գրո-  
ղին համար այժմէական հարցը, ինչպէս հարցնողին համար, Քաղ-  
կեդոնականութիւնն էր, որմէ կը տարգերէր հայ Եկեղեցին։

Հեղինակը այս նիւթին կը մօտենայ ըսելով. «Թելադրեցուք եւ  
զքաղկեդունականացն խստորնակ իմացմունս. վասնզի նոքա բնու-  
թիւնս, եւ ներգործուրիմն եւ կամս երկուս ի Քրիստոս անջատա-  
բար որոշակի գոլ սահմանեցին, բաց ի դիմէն, զոր միաւորեալ ասա-  
ցին, առ ի յափշտակել կամ պատրել զմիտոս պարզամտաց»<sup>10</sup>։ Ինչպէս  
մեր ընդգծած բառերէն յայտնի է, հոս քալկեդոնական վարդապե-  
տութեան ճշմարիտ եւ յառաջացած սահմանումն է որ կը տրուի.  
այսինքն՝ երբ բնութեան հետ երկու ներգործութիւն եւ երկու կամ-  
քերն ալ հաստատուած էին։ Արդ, միակամութեան ու մէկ ներգործու-  
թեան հերքումը տրուեցաւ ի. դարումն վերջերը (680–681), վեցերորդ  
տիեզերական ժողովը ։ Ուստի, մեր հրատարակած գրութիւնը չի'  
կը նար այդ թուականէն կանուխ գրուած ըլլայ, եւ հետեւաբար՝ չի'  
կը նար պատկանիլ ո՛չ ներսէս Բ. եւ ո՛չ ներսէս Գ. կաթողիկոսնե-  
րուն։

Մեր գրութեան մէջ կան նաև հատուածներ, առնուած Գիրք Թղթացի նամակներէն, ինչ որ կրնայ ծառայել անդրագոյն ճշտումի, նկատմամբ հեղինակի ժամանակին: Թողլով այս մեծ հատուածը, առնուած Մովսէս Քերթողահօր վերագրուած գրութենէն, որուն երկու երրորդը հոս մէջպերուած է, կ'անցնինք նկատելու փոքրիկ հատուած մը, որ առնուած է Սահակ Ապիկուռէշի նամակէն, ուղղուած Փոստ Պատրիարքին՝ իրք պատասխան անոր գրածին առ Աշոտ իշխանաց իշխան: Ահա համեմատութեան հատուածները<sup>11</sup>:

Մեր գրութիւնը կ'ըսէ. «Արք գտնօրինութիւն Աստուածն Բանի պատառելով՝ երկուս քնութիւնն եւ երկուս կամս եւ Կրկուս ներգործութիւնս խոստովանին, զրաբանաբար զմեզ պահարակեն ասելով, թէ՝ Մի բնութիւն ասելով ի Քրիստոս զեկումն եւ գիրիսումն նշանակէք. ոչ իմացեալք եթէ՝ Մի քնութիւն յերկուս դէմս ստորոգի. է՛ որ ըստ պարզութեանն է մի բնութիւն, որ ոչն է յաւղական, որպէս Գաբրիէլ եւ Միքայէլ, եւ է՛ որ ըստ յաւղաւորութեան է Մի, որպէս Աղամ ևս նոյ: Արդ եթէ Մի բնութիւն՝ ըստ այնմ ասէաք դու ի Քրիստոս, որ ըստ պարզութեանն էր, արդարեւ ոչ էր ի դէպ ասել զնա Աստուած մարդացեալ: Իսկ եթէ ըստ այնմ աւրինակի ասցաք Մի բնութիւն, ըստ որում յաւղականն է, ոչ լինի բարձումն աստուածութեանն եւ մարդկութեանն»<sup>12</sup>:

Իսկ Սահակի գրած նամակին մէջ կը կարդանք. «Եւ արդ ընդարձակադոյն բանիւ ասասցուք զմեր գաւանութիւն, ըստ որում Մի ասեմք ի Քրիստոս բնութիւն, որ եւ ամենեցուն բացայայտ է: Ապաքէն Մի բնութիւն յերկուս դէմս իմանի եւ ասի. քանզի է՛ որ ըստ պարզութեանն է Մի, որ ոչն յաւղական, որպէս Գաբրիէլ եւ Միքայէլ, եւ է՛ որ ըստ յաւղաւորութեան է Մի, որպէս Աղամ եւ նոյ: Արդ եթէ ըստ այնմ ասէաք ի Քրիստոս Մի բնութիւն, ըստ որում պարզն է, ոչ էր ի դէպ ասել նմա Աստուած մարդացեալ: Իսկ եթէ ըստ այնմ ասասցուք, ըստ որում յաւղականն Մի բնութիւն, ոչ լինի բարձումն աստուածային կամ մարդկային քնութեանն»<sup>13</sup>: Մէջը-ըստ դեռ նոյնքան երկարութեամբ կը շարունակուի. սակայն մինչ Սահակի գրութեան մէջ ան իր բնական տեղը կը գտնուի, մեր գրութեան մէջ յարմարցուած է պարագայական կերպով: Ուստի գրութեան ժամանակը որոշելու համար՝ Սահակի նամակը կ'ըլլայ քրկորդ կուռան եւ որով մեր գրութիւնը թ. դարէն յետոյ երեւան եղած պէտք է նկատել:

11. Գիրք Թղթաց, Թիֆլիս 1901, էջ 283:

12. Աստ, սոռզ 348-359:

13. Գիրք Թղթաց, էջ 286:

## Ո՞վ է Մուշեղ Բագրատունի

**Ցես ճշտելու ընդհանուր կերպով դաւանական այս դրութեան ժամանակը, կրնանք սկսիլ քննութիւնը ճշտելու՝ ինդրողին, Մուշեղ Բագրատունիի, անձին ինքնութիւնը:**

Զարբհանալեան կը կարծէ որ ժ. դարու ապրող Մուշեղ Կառուց թագաւորն ըլլայ (962-984), եղբայրը Աշոտ թագաւորին<sup>14</sup>: Հ. Կ. Քիրարեան, հիմնուած Թովմաս Արծրունի Պատմիչն վկայութեան վկայ, կը նոյնացնէ Մմբատ խոստիւանողի († 855) եղբայր՝ Մուշեղ Բագրատունին<sup>15</sup>: Այս անձը հմտութիւն էր Ս. Գիրքի և վարժ ճարտասանական հրահանքներու, ինչ որ կ'արդարացնէ անշուշտ մեր զրութեան հեղինակին տուած գովիճաները Մուշեղի նկատմամբ. «Ո՛վ քաջդ բանասիրաց, Տէր իմ Մուշեղ Բագրատունի, պերճարանդ եւ հանճարեղ յունականին պրող ստորոգրութեանց»<sup>16</sup>: Թովմաս Արծրունի կը վկայէ նաեւ թէ Մուշեղ դրած ըլլայ Քրիստոսի վերջին դաւատեան մասին երգ մը. «Ամսդրալել անձ իմ ի միւսանդամ գալստեան» սկզբանաւորութեամբ, ընդ ամէնը հինգ տուն: Սակայն Յ. Քիւրտեան քննութեան նիւթ լնելով Թովմաս Արծրունիի վկայութեան մէջ յիշուած Մուշեղը, այն եղբակացութեան կը հասնի՝ թէ ան որդին էլ Ապումուսէ Աղուանից իշխանին, եւ այս վերջինս՝ է նոյն ինքն Օքանեանէ յիշուած նսայի իշխանը, 906ին<sup>17</sup>: Հետեւար անոր որդին Մուշեղ, ժ. դարու ապրող անձ մըն է: Սակայն այս կերպով՝ Բագրատունի ըլլալուն իրողութիւնը կ'անհետանայ եւ չի կրնար նոյնանալ մեր հրատարակած պրութեան ինդրող՝ Մուշեղ Բագրատունիին հետ:

Մեզի համաձայն Զարբհանականի կարծիքը ամէնէն հաւանականն է, այսինքն Մուշեղ Արծրունին կարսի թագաւորն է, Աշոտ երկաթի եղբայրը: Անոր կը յարմարին հեղինակին տուած տիտղոսները. «Ո՛վ վեհ եւ ամենայն գովեստից արժանի, շտեմարանեալ ի միտս քո գանկապտելին գանձի պատուիրանաց Տեառն». «Արդ ծանիցէ քո մեծանձնութիւնն եւ անդուդականնութիւնն»: «Քում երջանիկ պետութեանդ, ո՞վ քաջ բանասիրաց, Տէր իմ Մուշեղ Բագրատունի, պերճարանդ եւ հանճարեղ յունականին դրող ստորոգութեանց»<sup>18</sup>: Այս տիմանոսներին պէտք է հետեւցնել՝ թէ Մուշեղ Բա-

14. ԶԱՐԲՀԱՆԱԼԵԱՆ Հ. Գ., Պատմութիւն հայկական հին դպրութեան, Վենետիկ, 1897, էջ 568:

15. ՔիՊԱՐՄԵԱՆ Հ. Կ., Պատմութիւն Հայ Գրականութեամ, Վենետիկ, 1944, էջ 266:

16. Առա, առող 525-8:

17. ՔիՒՐՑԱՆ Յ. Յ., Բարակ եւ Սահլ Խաղ Մմբատ, Բաշտ., 1958, էջ 9-22, 72-82, 132-139:

18. Առա, առող 11-12:

դրատումին բարձրաստիճան անձ մըն էր, գիտնական եւ ուսումնաւոչը միաժամանակ :

Թէ ինչո՞ւ այս հարցումները ուղղած է ան իր բարեկամին, կարելի է կուահել հեղինակին հետեւեալ յանձնարարութենէն. «Զնախնական քո ցեղասետին Սողոմոնի արքայի ասել առ ծերութիւն եկեալ ի վերայ քո տկարութիւն ըստ մարմնոյ կիրք, թէ ահա ժամանակ, յորս ասացից թէ ոչ են կամք իմ ի դոսա: Յետ այնմ ընդ ուղղափառ հաւատարիմ ապաստորացն քնկացիս մասն եւ բաժին, դասելով ի ժողովետղ, զոր խոստացաւ ուղղափառ հաւատացիլոց»<sup>19</sup>: Կ'երեւի Մուշեղ իր ծերութեան ատեն աւելի մօտեցած ըլլալով բիւզանդական արքունիքին, հարկ տեսած է քաղկեդոնական վարդապետութիւնը որդեգրելու: Այս ենթադրութեան ոյժ կու տայ այն պարագան՝ որ Աստիի աննպաստ արտայայտութիւն ունի Մուշեղի հանդէպ. «Բայց Մուշեղ ոչ ունէր զերկեղոն Աստուծոյ ի մտի. վասնզի բազմաբոյժ բողիւր կեայր նա»<sup>20</sup>: Նմանապէս Դաւիթ Կիւրապազատին հետ բարեկամ ըլլալը՝ նշան է անոր հետ դաւանակցութեան կամ գէթ մօտիկութեան, քանի որ Դաւիթի քաղկեդոնական ըլլալուն տարակոյս չկայ<sup>21</sup>:

Գրութեան հեղինակը

Ո՞վ է հեղինակը մեր հրատարակած գրութեան, կամ ան որ պատասխանած է Մուշեղ Բագրատունիին ակնածանքով եւ նախանձախընդրութեամբ:

Տեսանք թէ Վարդան Այգեկցին Ներսէս Բ. կամ Միջին կաթողիկոսին կը վերագրէ՝ Մուշեղի հարցումին պատասխան դաւանական պիկոսին շը: Բայց մեր քննութիւնէն հետեւցուցինք՝ թէ նման գրութիւն չի կրնար Ներմէշ Հայոց Կաթողիկոսի մը վերագրուի: Այգեկցիի վկայութիւններու շարքին կայ նաև Սամուէլ Կամրջաձորեցիին անունով հատ մը, որուն վերնադրին մէջ՝ Սամուէլ կոչուած է Հայոց Կաթողիկոս, ինչ որ բոլորովին սիսալ վերագրում է: Ուստի Վարդանի ըստաները շատ վստահելի չեն: Մեր հրատարակած գրութեան անանուն հեղինակը՝ պէտք է փնտունենք Փ. դարուն, երբ կ'ապրէր նաեւ կարսի թագաւոր Մուշեղ Բագրատունին, գրութեան խնդրով:

Մատթէսո Ռուսացիցի խօսելով Դավիթի մասին, որ Կարսի Արաթաթաւորին որդին էր եւ Մուշեղի թոռը, զինք կը կոչէ՝ «այր իմաստասէր եւ լցեալ ամենայն շնորհաւք ի փիլիսոփայականս արուեստից,

19. Ասո, առջ. 535-539:

20. US. ՏԱՐՅԱՆԵՑԻ ԱՍՈՂԻԿ, Պատմութիւն Տիեզերական, հրատ. Սառ. Մալսասեան, յ. Պետրոսուրդ, 1885, էջ 188 (Պ, ԺԲ):

21. GROUSSET R., *Histoire de l'Arménie*, Paris, 1947, p. 483, 501.

եւ ի կարգի վարդապետացն էր սա յաղագս Հայոց»: Աշխարհական այս գիտնական իշխանին հետ կը յիշէ նաեւ Գրիգոր Մագիստրոսը նոյն գովեստներով, և հուակ կառեցինք. «Եւ Տէր Ներսէս ի Բագրեալ գաւառէ, իշխան Հայոց, եւ սա էր այր կորուիլի եւ յոյժ հանձարեղ, բանիբան եւ իմաստամէր, ուսեալ ի մեծն Արդինա, հասեալ ամենայն չնորհաց աստուածեղին կտակարանացն»<sup>22</sup>:

Արդինա, Ախուրեան գետի եղերքին, Շիրակ գաւառի գիւղաքաղաք մըն էր. Անանիա Մոկացի Կաթողիկոսը (946-968) իր Աթոռը հոն փոխարեց, եւ հոն ալ թաղուցաւ վախճանելուն: Այսոր քեռուրուին, Խաչիկ Ա. Կաթողիկոս (971-991), նոյն տեղ նստաւ եւ «Նորուրաց գտուն կաթողիկոսարանին, շնեաց զսուրբ կաթողիկէ եկեղիցին... զարդարեաց մեծապահառ...», այլ եւ զաստուածախօս կոտակս յուրվս ստացեալ՝ դդիրս սուրբս... հանդերձ ամենայն վարդապետացն ճայնիւք»<sup>23</sup>: Այս վկայութիւնը Ասողիկ պատմչին է, որով կը նկարագրէ Արդինայի մէջ Կաթողիկոսարանին հաստատուիլը եւ անոր կից վարդապետարանի մը գոյութիւնը, ուր Խաչիկ Կաթողիկոս հաւաքեց ճեռագիրներ եւ բերաւ վարդապետներ: Այս վարդապետարանի մասին է Մատթէոս Ուռհայեցիի հիացմունքը, երբ կը վկայէ Ներսէսի համար՝ թէ «ուսեալ էր ի մեծն Արդինա»<sup>24</sup>:

Արդ հիմնուած Մատթէոսի այս վկայութեան վրայ, կրնանք ամենայն հաւանականութեամբ ըսել՝ թէ «Խնդիր Մուշեղայ» գրութեան հեղինակը ըստայ Ներսէս Բաղրամեանդայ Հայոց իշխանը: Վարդան անծանօթ ըլլալով անոր ինքնութեան, զինք համարած է Ներսէս Բաղրամանդացի Հայոց Կաթողիկոս, եւ ըստ այնմ անկէ առած վկայութեան հեղինակ նկատած է «Ներսէս Միջին Հայոց Կաթողիկոսը»<sup>25</sup>:

Այս ենթադրութեամբ կը ճշոտակ մեր Հրատարակաց գրութեան հեղինակին ինքնուպիւնը: Այս անձը, որու մասին Մ. Ուռհայեցին կը գրէ՝ «այր կորուիլի եւ յոյժ հանճարեղ, բանիբուն իմաստամէր», կարդարացնէ իր յատկութիւնները ներկաս գրութեամբը, եւ կը պահծացնէ Արդինայի վարդապետարանը եւ անոր ուսուցիչները, որոնց ան աշակերտած էր: Ցոյց կու տայ նաև Բաղրամունեաց թաղաւորութեան ըրջանին ծաղկած իշխաններուն նույիրումը՝ պիլիսոփայական եւ աստուածաբանական ուսումնեամբուն, որոնք հրապարակի վրայ աղբեցիկ դեր կը կատարէին, պայքարելով իրենց գրութիւններով

22. ՄԱՏԹԷՈՍ ՈՒՐՀԱՅԵՑԻ, Պատմուքիմ, Երուսալէմ, 1869, էջ 220-1:

23. ԱՍՈՂԻՆ, Ամդ, էջ 485 (Դ, թ):

24. ՄԱՏԹԷՈՍ ՈՒՐՀԱՅԵՑԻ, Ամդ, էջ 221:

25. ՄԱՏԹԷՈՍ ՈՒՐՀԱՅԵՑԻ նորագոյն տպագրութեան մէջ Տէր Ներսէսի փոխան

կայ Արքաներէն ընթերցումը: Ինչ որ չի վեցներ Տէր Ներսէս ընթերցումը

26. ՄԱՏԹԷՈՍ ՈՒՐՀԱՅԵՑԻ, Ամդ, էջ 221:

եւ ատենախօսութեամբ՝ բիւղանդացի իմաստուններուն հետ, ինչպէս նորին պատմիչը կը վկայէ մեր հեղինակին համար. «Համեալ ամենայն չնորհաց աստուածեղէն կտակարանացն», եւ կարող էր կալ իդիմի ամենայն իմաստնոց Հոռոմոց, հօրո գիտութեամբ եւ զարմանալի ատենախօսութեամբ»: Այս տեսակէտով ան էր «նմանեալ Գարդկայ եւ այլոց իմաստախաց Հայոց»<sup>27</sup>, որոնցմէ էր Գրիգոր Մագիստրոս, երեքն ալ աշխարհական գասէն: Ասոնց վրայ պէտք է աւելցնել Երկու թագաւորներն ալ, Գագիկ Բագրատունին եւ Գարգիկ Արծրունին, որոնք իմաստահի եւ աստուածաբան էին, ինչպէս յայտնի է իրենց դրած գաւանական թուղթերէն<sup>28</sup>:

### Գրութեան նիւթը

Գրութեան վերնադիրը կ'արտայայտէ նաեւ անոր նիւթը. «Խնդիր Տեառն Մուշեղի ընդէմ Արիանոսի, Եսոփի, Նեստորի եւ Քաղկեդուլնի»: Դուրս ձգելով վերջաւորութեան եղած Ս. Երրորդութեան մասին գաւանական ոչ շատ ընդարձակ մասը, գըութիւնը ամբողջութեամբ նկատի կ'առնէ Քրիստոսի մարդեղութեան խորհուրդը, հերքելով նախ գիլխաւոր երեք աղանդները, արիոսական, եւտիքական ու նեստորական, հետեւելով ոչ այնքան ժամանակադրական կարգին, որքան գուցէ տրամաբանականին: Ապա կ'անցնի քաղկեդոնական դըրութեան հերքումին, դրուշացնելու համար Մուշեղ Բագրատունին անոր յարելի՛, կամ ետ կեցնելու՝ եթէ արդէն իսկ յարած էր:

ԱՐԻԱՆՈՍԱՎԱԿԱՆ աղանդը կ'ուրանար Քրիստոսի աստուածութիւնը՝ փաստ քերելով Ս. Գրքի այն խօսքերը՝ ուր Որդին ինքինքը Հօրմէն փոքր կը ներկայացնէ, ինչպէս երբ կ'ըսէ. «Որպէս ունի Հայր կեանս յանձնին, նոյնպէս եւ Որդույ եւ կեանս». կամ «Մի՛ ասեր զիս բարի, չիք որ բարի բայց մի Աստուած»: կամ «Աստուած իմ, Աստուած իմ, ընդէ՞լ թողեր զիս» եւն: : Հեղինակը այս խօսքերուն ուղիղ իմաստը եւ մեկնութիւնը տալով, Ս. Գիրքէն կը բերէ ուրիշ աւելի ազդու եւ յայտնի խօսքեր, որոնք Քրիստոսի աստուածութիւնը կը փաստեն, ու նկատելով թէ Որդին Աստուած մարմին առածըլլալով՝ եղած էր կատարեալ մարդ, ուրեմն, Ս. Գիրքէն մէջ յաճախ անոր մարդկութեան վերաբերող գործերը՝ կը վերագրուին հաւասարաբէս Որդույն Աստուծոյ, իբր գլխաւոր եւ միակ ենթակային: Այսպէս, երբ Քրիստոս կ'ըսէ. «Քակեցէք զտաճարս գայս, եւ զերիս աւուրս կանգնեցից դրա», աւետարանիչը կ'աւելցնէ, թէ «նս վասն

27. ՄԱՏԹԵՈՍ ՈՒՂՀԱՅԵՑԻ, Անդ, էջ 221:

28. Գագիկ Բագրատունիի գաւանական թուղթը տես ՄԱՏԹԵՈՍ ՈՒՂՀԱՅԵՑԻ, Անդ, էջ 195-214: իսկ Գագիկ Արծրունինը, Գիրք Թղրոց, էջ 295-301:

տաճարի մարմնոյն իւրոյ ասէր»։ Ուստի կ'եղբակացնէ մեր հեղինակը. «Ապա ուրեմն Բանն ոչ ըստ բնութեան առնոյր ի Հօրէ լուկեանս, այլ մարմին լրանին»։ Այսպէս իւրաքանչիւր առարկութեան լուծումը տալով, կը վերջացնէ իր հերքումը՝ ըսելով. «Ապա ուրեմն որք աղքատութեան բանք ասին դիրիստոսէ, այսինքն խոնարհագոյնք, որով մեք հարստացաք, ոչ պարտիմք հայհոյել զՄրդին Աստուծոյ, այլ եւս հաւատով եւ յուսով փառաւորել եւ երկրպագել ընդ Հաւը եւ Հոգւոյն սրբոյ»։

ԵԽԾԻՔԱԿԱՆ աղանդին դէմ կը դրէ. «Թէեւ ասոնք Որդւոյն Աստուծոյ հաւասարութիւնը Զօր Աստուծոյ հետ կ'ընդունին, բայց անոր մարդեղութեան տնօրինութիւնը ճշմարիտ չեն նկատեք, այլ կը համարին թէ փոխոխմամբ եղած ըլլայ, այսինքն աստուածութիւնը փոխուած ըլլայ մարմնին, որ յաւիտենից գոյութիւն ունէր»։ Եւ իբր օրինակ կամ բացատրութիւն կը բերեն ոսկին, որմէ եթէ արձան մը շինենք, ոսկիի բնութիւնը նոյն կը մնայ, թէեւ ձեւը կը փոխուի. նմանապէս սառը, երբ ջուրի վերածուվ՝ նոյն ջուրն է, որ սառ եղած էք. Այսպէս ալ Որդին Աստուծած Զօրմէն կը ծնի եւ նոյնը կ'երեւնայ Մարիամէն։

Այս թիւր մոլորութեան դէմ հեղինակը կը պատասխանէ, թէ Նիկոյ Ժողովքին մէջ ժողովական Հայրերը չըսին որ մարմինը աստուածութեան փոխարկուելով՝ մէկ բնութիւն եղաւ, այլ թէ՝ Որդին միանալով մարմնին, մէկ բնութիւն եղաւ, եւ մնաց հաւասար Զօր. իսկ մարմինը՝ Մարիամէն առաւ. Ուստի, եթէ Քրիստոս մէկ բնութիւն ըլլար, աստուածութեան փոխարկուելով մարմնին, ինչո՞ր կը պախարակեն Աղիսոսը, որ Աստուծոյ Որդին՝ արարած կը համարէր, քանի որ իրենք ալ անեղ բնութիւնը՝ եղական կը համարին։ Ասով եւտիքական գրութիւնը արիստականին վերածելով՝ հերքած կ'ըլլայ անոնց մոլորութիւնն ալ։ Եւ յայտնի կը տեսնուի թէ ո՛րքան հեռուէր ան եւտիքական միաբնէութենէն։

ՆԵՍՏՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ դէմ աւելի երկար կը փաստարկէ. Նախ կը ներկայացնէ անոնց տեսակէտը, պարզ օրինակով, թէ Յովսէփ Արիմաթացին ոչ թէ Աստուծած Բանը, այլ Յիսուսի մարմինը պատանքով զդեստաւորեց. որուն դէմ կ'ըսէ. Մենք սուրբիերուն հետ կ'ուղղենք մեր նայուածքը, ըսելով թէ Աստուծոյ Բանը մարմնացաւ Ս. Կոյսէն, իրեն միացուց մարմինը, եւ ոչ թէ փոխեց մարմնին բնութիւնը՝ աստուածութեան բնութեան, կամ աստուածութեան բնութիւնը՝ մարդու բնութեան, եւ ոչ ալ երկուքի բաժնուեցաւ՝ զատուելով։ Ասկէ ետք Ս. Գիրքէն բազմաթիւ փաստերով ցոյց կու տայ թէ Քրիստոս, Աստուծած եւ մարտէր, նմանապէս Մարիամ՝ Աստու-

ծածին էր: Բայց անոնց առաջկութեան դէմ, թէ առաքեալները այս եղբը չեն գործածած, կը պատասխանէ թէ այդ շրջանին կարեւոր չէր այս եղբին գործածութիւնը, բայց անոնք ըսին թէ «Քրիստոս ըստ մարմնոյ է ի վերայ ամենեցուն Աստուած», և թէ «Առաքեաց զորդի իւր, որ եղեւ ի կնոջ», և նման բացատրութիւններ, որոնք ցոյց կու տան՝ թէ Քրիստոս Աստուած էր եւ Որդի Աստուծոյ. ուրեմն Մարիամ ալ՝ Աստուածածին: Արդ, և թէ Բանը մարմին հղած չէր, այսինքն մարդ չէր, Հրեաները լոկ մարդը սպանած կ'ըլլային, եւ բարի գործ մը կատարած՝ հնազանդելով իրմեց օրէնքին, որ կ'ըսէր թէ ողլ որ ինքինքը Աստուած կը կոչէ՝ մահուան արժանի է:

**ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆՆԵՐՈՒԻՆ դէմ կը յատկացնէ գրութեան մեծաղոյն մասը:** Ինչ որ այս վարդապետութիւնն մէջ մեր հեղինակը խորնակ կամ սխալ կը նկատէ, անոնց այն հաւաստումն է՝ թէ Քրիստոսի մէջ երկու բնութիւն, երկու կամք եւ երկու ներգործութիւն կը գնեն, անջատարար եւ որոշակի, բայց դէմքն՝ որ միաւորհալ կամ մէկ կ'ըսեն, խարելու համար միամիտները:

Հեղինակը ոչ միայն կը չափազանց հոս՝ երբ «անջատարար եւ որոշակի» մակրայները կը գործածէ, որոնք երկու բնութիւնները զատ ու բաժանական կը ցուցնեն, այլ այդ վարդապետութիւնը նեստորականութեան կը հաւասարեցնէ. քանի որ մէկ դէմք եղբը կը գործածէ՝ փոխանակ մէկ անձ ըսելու, ըստ քաղկեդոնական բանաձեւին, մինչ դէմք՝ առելի նեստորականին յատուկ է: Բայց ինչ որ առելի կը զայթակեցնէ մեր հեղինակը, երկու կամքերու եւ երկու ներգործութիւններու բանաձեւն է, որ վեցերորդ տիեզերական ժողովին (680-1), որոշուեցաւ ընդդէմ միակամութեան:

Սակայն հեղինակը նախ քան հերքելու քաղկեդոնականներու տեսակէտը, կը պաշտպանէ ու կը փաստէ մէկ բնութեան վարդապետութիւնը, մերժելով նախ, թէ՝ մի բնութիւն ըսելով ի Քրիստոս՝ չեն հասկնար զյուլումն եւ զիմոնումն», ինչ որ եւտիքական բանաձեւին յատուկ է: Երկրորդ, կը զանազանէ մի բնութիւն բանաձեւին երկու կարելի նշանակութիւնները, այսինքն՝ մի բնութիւն ըստ պարզութեան ըսուած, ինչպէս կ'ըսուին Գաբրիէլ եւ Միքայէլ Հրեշտակներու համար, որոնք մէկ բնութիւն ունին եւ պարզ են, այնու որ զուտ հոգեկան էակներ են: Բայց մի բնութիւն կ'ըսուի նաև ցըստ յօդաւորութեան», ինչպէս կ'ըսենք Աղամի եւ նոյի համար, որոնք հոգիէ եւ մարմինէ կազմուած՝ մէկ բնութիւն են: Արդ, Քրիստոսի համար մի բնութիւն ըսած ատևնիս, ոչ թէ «ըստ պարզութեան» կ'ըսենք, որովհետեւ այդ պարագային կարելի չէր զինքը մարդացեալ Աստուած կոչէլ, այլ «ըստ յօդաւորութեան»: Հնեւուարար, աստուածութիւնը եւ մարդկութիւնը չեն վերնար Քրիստոսի մէջն: Ուրեմն քաղկեդո-



նականներու առարկութիւնը մի բնութիւն ըսողներուն գէմ՝ կը լուծուի, այնու որ Քրիստոսի մէջ կը մնան աստուածութիւնը եւ մարդկութիւնը:

Այս զանազանութիւնը մէր հեղինակը առած է Գիրք Թղթոցի մէջ եղած Սահակ Ասկիկուրէց վարդապետին գրած նամակէն, հրամանով Ազուտ իշխանին, իբր պատասխան Փոտի գրածին<sup>29</sup>: Սակայն հեղինակը, յետ այս զանազանութիւնը գնելու, կ'անցնի իր կողմէն բացատրելու գայն՝ մարդուն օրինակով, որ հոգին եւ մարմնէ բաղկացած մէկ բնութիւնէ, քանի ինչ որ մարմնին եւ հոգիին կը վերաբերի՝ հաւասարապէս կ'ըսուին մարդուն համար: Մէկ բնութիւնը, որ կաղմուած է հոգին եւ մարմնէն, է նաեւ մէկ ենթակայ կամ մէկ անձ, որ կ'ընդունի թէ՛ հոգուն եւ թէ մարմնոյն յատուկ ստորոգելիները:

Յայտնի է որ հեղինակը, ինչպէս բոլոր միաբնեաները, բնութիւն եզրը իր թանձրացեալ իմաստով կ'առնէ, այնու որ ան իբերու կարգին կը պատկանի եւ գոյութիւն ունեցող էակ մըն է. հետեւաբար բնութիւն եւ անձ նոյն իրականութիւնը կը ներկայացնեն, ըսել մէկ բնութիւն՝ կը նշանակի նաեւ մէկ անձ: Մինչ քաղկեդոնականներու համար բնութիւն եղը՝ իր վերացական առումով կը հասկցուի. անոնք բնութիւն ըսելով կը հասկնան այն յատկութիւնները, որոնցմով կը կազմուի էակի մը էութիւնը: Մէկ խօսքով, միաբնեաներու համար բնութիւնը՝ գոյութենական կարգին կը պատկանի, մինչ քաղկեդոնականներու համար՝ էութենականին: Սակայն բնութիւն եւ անձ չեն կրնար զատուիլ կամ բաժնուիլ իրերու կարգին մէջ, բայց կը զանազանութիւն մտցով: Եւ այս զանազանութեան հիման վրայ՝ աստուածաբանները կը բացատրեն Ս. Երրորդութեան խորհուրդին մէջ երեք անձերու եւ մէկ բնութեան կարելիութիւնը. Հայր, Որդի եւ Հորդին Սուրբք՝ երեք անձեր են, որոնք մէկ եւ նոյն բնութիւնը ունին, այսինքն մէկ աստուածութիւն:

Այս զանազանութիւնը կը գործածեն քաղկեդոնականները, բացատրելու համար Քրիստոսի մէջ մէկ անձին երկու բնութիւնները<sup>30</sup>: Քանի որ Ս. Երրորդութեան երկրորդ անձը մարդանալով, իրեն կը միացնէ մարդկային բնութիւնը, առանց փոփոխութեան եւ անշփոփերակով, ուստի Քրիստոս թէ՛ կատարեալ Աստուած է եւ թէ կատարեալ ու ճշմարիտ մարդ, մնալով մէկ անձ եւ մէկ ենթակայ: Այս միութիւնը քաղկեդոնականները կը կոչեն անձնաւորական միութիւն:

29. Գիրք Թղթոց, անդ, էջ 283-294.

30. Եկեղիքի ԵՊԽԿՈՊՈՒ ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒՊՈԼՍԵՑԻՐԵ, Յաղաց զանազանութեան եւ Առամձնաւորութեամ, Հրտ. Հ. Պ. ԱՆԱԽԵԱՆ, Armeniaca, Mélanges d'études arméniennes, Venise, 1963, p. 331-332.

Մինչդեռ մեր հեղինակը, հետեւող կիպրեղեան միաբնէութեան, նոյն միութիւնը կը կոչէ բնաւրական կամ ըստ բնութեան, այսինքն բնութեան պէս եղած միութիւն, եւ կը բնորոշէ անոր անբաժանելի ութիւնը եւ անքախտելիութիւնը, պահելով անշփոթ ըլլալու յատկութիւնն ալ: Աղդ, այս միութիւնը անշփոթ ըլլալով, անոր մէջ իւրաքանչիւր բնութիւն կը պահէ իր ինքնութիւնը, ապա թէ ոչ պիտի խառնուէին եւ երրորդ էակ մը առաջ պիտի գար, եւ կամ մէկուն բնութիւնը՝ միւսին պիտի փոխուէր, կամ ալ մէկը պիտի վերցնէր միւս բնութիւնը: Մեր հեղինակը այս երեք կարելիութիւններն ալ կը մերժէ, ըսելով. «Ոչ յեղլով կամ սպառելով, ի բաց բարձելով միւսոյն զմիւն, այլ անմեկնելի հաղորդութեամբ»<sup>31</sup>: Ուրեմն, ըստ բնութեան, միութիւնը կը վերաբերի՝ միութեան կերպին, եւ ո՛չ միացած բնութիւններու մէկի վերածումին:

Այս միութեան իր օրինակ կը բերէ մարդուն պարագան, որուն համար կ'ըսէ. «Զի ի վերայ սորա ասի որ ինչ անկ է մարմնոյն, եւ որ ինչ մարթ է հոգուոյ. բայց մարդն ոչ ասի երկուս բնութիւնս»<sup>32</sup>: Ս. Կիւրեղ ալ կը գործածէ մարդուն օրինակը, բացատրելու համար Քրիստոնի երկու բնութիւններու միութիւնը<sup>33</sup>:

Այս օրինակը կրնայ ծառայել, որոշ չափով, բացատրելու Քրիստոսի մէջ եղած միութիւնը, միաբնեաններու բանաձեւին համար: Բայց եթէ փիլիսոփայական աեղմ կերպով ուղղուի յարմարցնել Քրիստոսի, ան կը կաղայ եւ անքաւարար է: Վասնզի մարդը, պղատոնական դըրութեան մէջ, կարմուած է հոգիէ եւ մարմինէ, այնպէս որ հոգին բանտուած կը նկատուի մարմինին մէջ, կամ իր կառապան՝ կը զեկավարէ կառքը: Այդ պարագային, մարդ չի կրնար մէկ բնութիւն ըլլալ: Կարձես այս առարկութեան կ'ուղէ պատասխանել մէր հեղինակը, երբ կը գրէ. «Տակ եթէ ընդդէմ եկեսցէ բանիս՝ երկուս սահմաններով ի մարդոս բնութիւնս, Քրիստոսի՝ երիս լինի հատատեալ. երկուք՝ զմարդկայինն եւ մին՝ զաստուածայինն»<sup>34</sup>: Այս առարկութիւնը չի զօրեք արքստոտելական դրութեան համար, ուր մարդը մէկ բնութիւն է, որովհետեւ հոգին եւ մարմինը այնպէս կը յարաբերին իրարու՝ որ մին միւսը կը կատարելապործէ, ինչպէս արձանի մէջ կերպարանը կամ ձեւը կը կատարելապործէ մարմարը: Անոնք իրարմէ անանջատ եւ անբաժանելի են, բայց կը վանազանուին՝ իբրեւ էակին սկզբնական տարրերը: Ուստի, հոգին մարմնոյն միանալով՝ մէկ կատարեալ էակ մը կը կազմէ, որով մէկ բնութիւն ալ է:

31. Ասու, տող 383-4:

32. Ասու, տող 360-1:

33. TIXERONT J., *Histoire des Dogmes*, Paris, 1922, III, p. 759.

34. Ասու, տող 362-4:

Նոյնը կարելի չէ ըսել Քրիստոսի պարագային, ուր աստուածութիւնը անհռւորէն գերազանց, չի կրնար մարդկային բնութեան կատարելագործող կերպարանը ըլլալ, եւ միանալով մէկ բնութիւն կաղմել։ Սակայն Բանին Աստուածոյ անձը իրեն կը միացնէ մարդկային բնութիւնը, որով Քրիստոս Աստուած եւ մարդ՝ մէկ անձ է, երկու բնութիւններով։

Ուրեմն մեր հեղինակին առարկութիւնը չի գորեր քաղկեդոնական դրութեան դէմ, այլ կ'ենթադրէ պղատոնական եւ արիստոտելական փիլիսոփայական երկու դրութիւններու խառնուրդէն առաջ եկող փաստարկութիւն մը, որով կ'ուզէ հերքել վերոյիշեալ տեսակէտը՝ ըսելով. «Զի եթէ զմինն յերիցն բառնայ բնութեանց, թէ զմարդկային հոգին՝ Ապողինարի գտանի ախտակից. իսկ եթէ զմարմինն ասից պիտակաբար՝ Եւտիքի է հաղորդ. իսկ եթէ աստուածութիւնն բնակեալ, այլ ոչ միաւորեալ ի մարմնի՝ նեստորական մոլորդութեան է դաւանակից»<sup>35</sup>: Քաղկեդոնականները այս երեքն ոչ մէկը կ'ըսէին, եւ երեքին ալ ընդպիմադիր կը գտնուէին: Կարելի է անվարան ըսել, թէ երկու կողմէրն ալ նոյն դաւանական ճշմարտութիւնը կ'ընդունէին, քանի որ երկուքն ալ կը մերժէին յիշեալ երեք մոլորական կարծիքները, Ապողինարինը, Եւտիքէսինն ու նեստորինը։

Յաջորդ ընդարձակ հատուածն ալ առնուած է Գիրք Թղթոցէն, եւ այս անգամ Մովսէս Եպիսկոպոսին վերադրուած դաւանական գլուրութենէն<sup>36</sup>: Ասով հեղինակը կ'ուզէ փաստել իր տեսակէտը, փոխ առնուած հատուածին փիլիսոփայական անդրադարձութիւններով, եւ առաւելապէս Ս. Գրային եւ հայրախօսական վկայութիւններով։ Փիլիսոփայականէն սկսելով՝ կը գրէ. «Եւ արդ քաջայայտ իմն աւրինակաւք զմարմին մարդոյ ի չորից նիւթոց պոլ հաստատեմք, ի հողոյ, ի ջրոյ, յաւդոյ եւ ի հրոյ»։ Եւ հարց կու տայ. «Արդ, զի յայս-քանեաց է կատարելութիւն մարդոյ, ընդէ՞ր մի բնութիւն ասի»<sup>37</sup>: Այս հարցումին տուած պատասխան՝ թերի եւ անբաւարար է արիստոտելական փիլիսոփայութեան սկզբունքներուն համաձայն։ Արդէն Արիստոտելի գործերուն անոր ծանօթութիւնն ալ պակասաւոր է, չի ճանչնար Արիստոտելի Բնաղանցութիւնը, եւ կը հիմնուի լոկ Սահմանի եւ բաժանումի մասին ունեցած ծանօթութեան վրայ, ուր մարդուն մէջ հոգին եւ մարմինը, թէիւ իրարմէ բոլորովին տարբեր են, սակայն մէկ բնութիւն կը կազմեն, եւ թէ «արարչական Բանին տը-նաւրէնութիւնն ալ, «այսպիսի գաղափարաւ» պէտք է հասկնալ»<sup>38</sup>:

35. Աստ., առող 365-369:

36. Գիրք Թղթոց, անդ, էջ 23-28:

37. Աստ., առող 370-374:

38. Աստ., առող 381-2: Հմատ. ԴԱԻԻԹ ԱՆՑԱՂԹ, Մատենագրութիւն, Վենետիկ, 1982, էջ 123-128, 129-130:

Հոս կը պակսի հոգիի եւ մարմնին մէկ բնութիւն կազմելու պատճառը, եւ միայն հաւաստում է ան, որ կը կարօտի բացատրութեան:

Արդ, Արխստոտելի դրութեան մէջ, էակի մը միութիւնը երկու կերպով կրնայ ըլլալ. գոյացական կամ պատահական: Գոյացական միութիւն կը կազմեն շատ մը տարրեր, որոնք միասին կը գտնուին՝ միեւնոյն կերպարանի ներքեւ, մինչ պատահական միութիւն կ'ըլլայ՝ եղբ այդ զանազան տարրերը միասին կը գտնուին, առանց զերենք միաւրող կերպարանի մը: Այսպէս մարդ էակին մէջ, մարմինը կազմող բազմաթիւ տարրերու, — որոնցմէ չորսը կը թուարկէ մեր հեղինակը, հող, ջուր, օդ եւ կրակ, — գոյացական միութիւնը տուողն է հոգին, որ մարմնոյն կերպարանն է: Իսկ եղբ հոգին վերնայ, այդ մարմինը լոկ զանգուած մը կը դառնայ, և անոր միութիւնը պատահական կը կոչուի: Ուրեմն մարդ էակը մէկ բնութիւն կը կազմէ, բաղկանալով մարմնէ եւ հոգիէ, որովհետեւ հոգին մարմնոյն կերպարանն է, կեանքի սկիզբը եւ աղբիւրը: Բայց Բան Աստուած չի կրնար այս կերպով միանալ մարդկային բնութեան հետ, որովհետեւ աստուածութիւնը անհունորէն կը գերազանցէ մարդկային բնութիւնը, եւ չի կրնար անոր կերպարանը ըլլալ, ասլա թէ ո՛չ սահմանափակուած պիտի ըլլար մարդկային բնութեան:

Սակայն փիլիսոփայական բացատրութիւնը՝ տրուած Քրիստոսի մարդկութեան խորհուրդին հասկացողութեան համար, մաս չի կադմեր հաւատքի, քանի որ ինչ բացատրութիւն ալ տրուի՝ խորհուրդը կը մնայ միշտ խորհուրդ, որուն մեր միտքը կարող չէ հասու ըլլալ: Այս տեսակէտով ճիշտ չ'մեր հեղինակին նկատողութիւնը. «Թէպէտ եւ ոչ եւս կարեն հասու լինել միտք մեր, զի անդը եւս քան գհրաշողառային առնուլ պատկեր. ոչ յեղով կամ սպառելով, ի բաց բարձելով միւսոյն զմիւսն, այլ անմեկնելի հաղորդութեամբ»<sup>39</sup>: Ընդգծուած բառերը լաւ կ'արտայայտեն մարդկութեան խորհուրդին ուղղափառ դաւանանքը. երկու բնութիւններու միութիւնը կ'ըսուի «անմեկնելի հաղորդութիւն»:

Յաջորդ առարկութիւնն ալ կ'ենթադրէ հեղինակին պղատոնական լըմբոնումը մարդուն նկատմամբ, որ հոգիէ եւ մարմինէ բաղկացած է, բայց անոնք իրարմէ անկախ գոյութիւն ունեցող էակներ են: Ուստի, կ'առարկէ մեր հեղինակը. «Ապա եթէ հակառակս ինչ վարկանիցին ոմանք զպատասխանեալու անկարելի համարելով, որպէս թէ երկուա բնութիւնս պատշաճ իցէ ասել քան եթէ մի, դիտացեն զի զնոյն անհարութիւն մեր ի մարդումն գոյ»<sup>40</sup>: Սակայն հեղինակը

39. Աստ, տող 382-384:

40. Աստ, տող 387-390:

դիտէ թէ մարդուն եւ Քրիստոսի պարագային՝ տարբերութիւն մը կայ, եւ զայն ալ մէջ կը բերէ. «Բայց թերեւս ասիցեն թէ՝ մարդոյս կազմութիւն արարածական է, թէպէտ եւ յոքունց է, գոյ հնար մի ասել. իսկ անբաղդատելի արարողին ոչ եւս նոյնալէս»<sup>41</sup>:

Թէպէտ մարդուն արարածական ըլլալու պարագան՝ հիմն է այդ տարբերութեան, քայց ոչ բով պատճառը, այլ ինչպէս ըսինք վերեւ, մարդ՝ արարած ըլլալով, անոր մէջ հոգիին եւ մարմնին յարաբերութիւնը համեմատական է, եւ հետեւաբար հոգին մարմնոյն կատարելագործող տարրն է, մարմնոյն կերպարանը, ինչպէս արձանին մէջ ձեւը՝ մարմարին կատարելութիւն տուողը: Մինչդեռ Քրիստոսի մէջ, ասուուածային բնութիւնը «անբաղդատելիօրէն» գերազանց է, եւ չի կրնար սահմանափակուիլ կատարելագործող տարրը ըլլալու մարդկային բնութեան, որսէսզի մէկ բնութիւն կազմեն:

Փիլիսոփայական եղբներով տրուած բացատրութիւնները, երկու կողմերուն համար ալ անբաւաբար են՝ հասու ըլլալու Քրիստոսի մարդեղութեան խորհուրդին: Ուստի, մեր հեղինակին վերջին պատսիսանը, թէ «Ոչ եւս կարեն հասու վինել միտք մեր, զի անդր եւս քան գհրաշու գծառային առնուլ պատկեր»<sup>42</sup> կը գորէ երկու կողմերուն ալ, քանի որ Քաղկեդոնական վարդապետութեան մէջ ալ՝ մէկ անձի մէջ երկու բնութիւններու միտութիւնը՝ կը մնայ հաւատքի առարկայ, եւ ոչ փիլիսոփայական պատճառաբանութեամբ եղած հասկացողութիւն: Քաղկեդոնականներու համար խորհուրդը կը կայանայ Քրիստոսի մէկ անձ ԸՆԱԼԸ՝ երկու բնութիւններով, քանի որ այս պարագային դուրս նման երեւոյթ չկայ իրերու կարդին մէջ, եւ չի ալ կրնար ըլլալ: Իսկ միաբնաներու համար երկու կատարեալ բնութիւնն է՝ որ մէկ բնութիւն եւ մէկ անձ կը կազմեն, անշփոթ եւ անբաժանելի կերպով:

Բայց երկու կողմերն ալ ուղիղ դաւանանքը կը յայտարարեն՝ ըսելով. «Հաւատ որ ընդհանուր տարածեալ բարեբանի յետ գմարմին եւ գհուղի եւ զմիտս ստանալոյ Բանին՝ մի Տէլ զՅիսուս Քրիստոս քարողէ»<sup>43</sup>: Այս հաւատը կը յայտարարէ նաեւ Քաղկեդոնի ժողովը, երբ կ'ըսէ. «Արդ գհես քրթեալ սրբոց Հարց, մի եւ նոյն խոստովանել զՄրդի եւ զՏէր մեր Յիսուս Քրիստոս, միաձայնութեամբ ամենեքին ուսուցանեմք, զնոյն կատարեալ յաստուածութեան եւ ըդնոյն կատարեալ ի մարդկութեան, Աստուած ճշմարիտ եւ մարդ ճըշմարիտ, զնոյն ի հոգւոյ բանականէ եւ ի մարմնոյ»<sup>44</sup>: Նմանապէս

41. Աստ, տող 404-407:

42. Աստ, տող 382-3:

43. Աստ, տող 433-5:

44. ԱԿՁԲՆԱԳԻՐԻ Տամարի Սրբոյն Լեւանի եւ ՍԱՀՄԱՆԻ առք Ժողովոյն Քաղկեդոնի, Վենետիկ, 1805, էջ 41:

Լեւոն Պապին Տումարին համաձայն՝ «Որպէտքի ծանիցի թէ կայ եւ մնայ ի նմա յատկութիւն աստուածային եւ մարդկային բնութիւն անբաժանաբար, եւ այնպէս ուսցուք թէ Բանն ոչ այլ ինչ է՝ որ ինչ մարմինն, այլ մի Ռոդի Աստուծոյ եւ զիանն խոստովանեացուք եւ զմարմինն»<sup>45</sup>:

Տարակոյս չկայ թէ երկու կողմերն ալ գաւանական նոյն Հաւատքը կ'արտայայտեն, եւ թէ տարբերութիւնը՝ երկու կողմերու գործածած բանաձեւն է: Ասիկա ոչ թէ արդիւնք է ֆրկու տարբեռ փիլիստիայական դրութիւններու հետեւենուն, այլ տարբեր հեղինակութեան վրայ հիմնուենուն: Արդարեւ միաբնեաները հիմնուած էին Ս. Կիւրեղ Աղեքսանդրացիի հեղինակութեան վրայ, որ Նեստորի մոլորութեան դէմ պայքարեցաւ՝ հերքեցով անոր ուսուցումը, որ Քրիստոսի մէջ երկու բնութիւն կը քարոզէր եւ մէկ դէմք: Ս. Կիւրեղ անոր դէմ կը պաշտպանէր «Մի է բնութիւն մարմնացելոյ Բանին Աստուծոյ» բանաձեւը, զոր ինք կը համարէր իր նախորդներէն, Ս. Աթանաս Հայրապետինը ըլլալ: մինչ այսօր կը համարուի Ապողինարի բանաձեւը<sup>46</sup>: Քաղկեդոնական բանաձեւն ալ նման էր Նեստորի գործածածին, այն տարբերութեամբ՝ որ Նեստոր երկու բնութիւնները կը նկատէր թանձրացեալ իմաստով, եւ իրեն համար՝ երկու բնութիւն եւ ֆրկու անձ՝ նոյն իրողութիւնն էր, որոնց միութիւնը լոկ բարոյական, կամ «ըստ հաճութեան» կը համարէր, այսինքն Բան Աստուած «ըստ հաճութեան» կը բնակէր Քրիստոսի մէջ, որ պարզ մարդ էր, որու հետեւանքով ալ՝ Մարիամ քրիստոսածին եւ ոչ թէ Աստուածածին պէտք էր կոչուիլ:

Ս. Գիրքէն եւ սուրբ Հայրերէն բերուած վկայութիւններն ալ կը ծառայեն փասաելու, որ Քրիստոս մէկ Տէր եւ մէկ Ռոդի էր, այսինքն մէկ ենթակայ՝ որուն կը վերագրուին թէ՝ ինչ որ մարդուն եւ թէ ինչ որ Աստուծոյ վերաբերեալ ստորագելներ են: Ուստի ուղղակի փաստ չեն մէկ բնութիւն բանաձեւին, քայլ եթէ ենթադրելով որ մէկ բնութիւնը նկատուած է մէկ անձ: Ս. Բարսեղէն բերուած վկայութիւնը ընդունէմ Ապողինարի՝ կը պակսի իր աղբիւրին մէջ, այսինքն Գիրք Թղթոցի Մովսէս եպիսկոպոսի վերագրուած գրութեան մէջ<sup>47</sup>: Ահա այդ հատուածը. «Զայս հնաւորութիւն առաւել բարդաւաճեալն, հովիւն, մեծն Բասիլիոս վարդապետեաց՝ յամաւթ առնելով դպիղծն Ապողինար, եւ յերկուց անշփոթ կատարելցութեանցն մի բնութիւն ասել: Այսպէսի եւ ի վերայ երկուց կամացն, զոր կար-

45. ՍԿՁԲՆԱԳԻՒԹ, Անդ, էջ 25:

46. TIXERONT J., Ibid., III, p. 74.

47. Գիրք Թղթոց, անդ, էջ 25-26:

ծեն, այսպէս գրէր. Զոր աւրինակ սպիտակութիւն ասուոյն ներկեալ գունով ծիրանոյ, ոչ երկու գոյն, այլ մի է, այսպէս մի են եւ ոչ երկու առաջնորդականք, քանզի ոչ ա՛յլ ինչ կամէր Բանն, եւ ա՛յլ ինչ կամէր միտք Բանին»<sup>48</sup>:

Այստեղ հեղինակը երկու կամքերու մասին ալ կ'անդրադառնայ. բայց հոս ալ թիւրիմացութիւն մը կայ, այնու որ՝ ա՛յլ է ըսել թէ Բանին միտքը տարբեր բան չէր ուղեր քան ինչ որ նոյն ինքն Բանը, եւ ա՛յլ՝ թէ իւրաքանչիւր քնութիւն, աստուածային եւ մարդկային, ունէր իր կամքը, բայց որ իրարու հակառակ չէին, այլ մարդկայինը կը հպատակէր աստուածայինին: Թող որ, երբ Հաւատամէին մէջ կ'ըսենք թէ Քրիստոս առաւ «մարմին», հովի եւ միտք», կը նշանակէ թէ մտքին հետ առաւ նաեւ կամքը, որոնք հոգեկան երկու կարողութիւններ են:

Վերջմբանին մէջ մեր հեղինակը կը յորդորէ Մուշեղ իշխանը հեռու մնալ մոլար վարդապետութիւններէ եւ հետեւիլ «ուղիղ դաւանութեան»: Եւ փակիրէ առաջ իր գրութիւնը, կու տայ անոր Սուրբ ԵՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ դաւանական խոստովանութիւնը, որուն մասին վերնագրին մէջ անդրադարձած չէր, բայց հոս իր խօսքը ուղղելով իշխանին՝ կ'ըսէ. «Աստանաւր զսրոյ միասնական սուրբ Երրորդութեանն կարգեցից քոյլ ուսումնասէր չնորհազարդութեանդ զիսոստովանութիւնն նրբագոյնս իմ աստուածաբանութեամբ»<sup>49</sup>:

Այսպէս ուրեմն ներսէն Բագրեւանդացի Հայոց իշխանը, իր նըմաններուն հետ, կը հանդիսանայ աշխարհական դասէն՝ աստուածաբան եւ Սուրբ Գիրքի ուսումնասէր մը, ինչպէս կը տեսնուի իր գրութեան մէջ ըրած բաղմաթիւ մէջքբրումներէն: Բագրատունի թադաւորութեան այս շըանը իրաւամբ կընանք նկատել լուսաւորութեան դար մը, որ կը կարօտէ աւելի խոր ուսումնասիրութիւն:

\* \* \*

Մեր օգտագործած Ձեռագիրը Ս. Ղաղարի Մատենադարանի թիւ 822ն է, կը չուուած ՃԱՌԼՆՏԻՐ, որուն նկարագրութիւնը տուած է Հ. Բ. Սարգսիսեան, իր «Մայր Յուցակ Ձեռագրաց», Վենետիկ, 1914, Բ. հատոր, էջ 161ին մէջ:

Յատկանշական են Ձեռագրին ընթերցումները, որոնք մեր հրատարակութեան մէջ ուղղեցինք ընդհանրացած ուղղագրութեան հա-

48. Աստ, տող 451-458:

49. Աստ, տող 541-548:

մաճայն, ստորեւ նշելով բոլոր տարբեր ընթերցումները:

- Այսպէս, ան չի գործածեր յ տառը բառին վերջաւորութեան, ըլլա՛յ գոյական, ըլլա՛յ բայ. օրինակ, լուա, Մարիամա, մարդու, սրբ եւն:
- Նմանապէս չի գործածեր յ տառը բառերուն մէջ, ուր երկու ձայնաւորներ կը հանդիպին. օրինակ՝ աստուածափն, մարդկափն, երկրափն եւն.։
- Բառին սկիզբը յ կը դնէ՝ ուր պէտք չկայ. օրինակ՝ յաժմ փոխանակ այժմ գրելու:
- Նմանապէս բառին մէջ կ'աւելցնէ յ ուր հարկ չկայ, օրինակ՝ լուսաւորայգոյնս:
- Միջակ բաղաձայները կակուղի կը վերածէ. օրինակ՝ զբոյտ, զանկեալ փոխ. զանգեալ:
- Հակառակէն ալ կակուղները կը փոխէ միջակի. օրինակ՝ ցանգամ, ընդանի:
- Ե գիրը կը դնէ բառին սկիզբը, ուր մենք ներսը կը հնչենք. օրինակ՝ ըցաշակերտսն, ըցկոյրն:
- Նմանապէս բառին մէջն ալ կը դնէ ուր ան կը հնչուի. օրինակ՝ վերըստին, յապշտակութիւն:
- Ի կը փոխէ ը-ի. օրինակ, յընեան:
- Ի վերջացող գոյականներուն սեռականը առանց ւ-ի կը գրէ, օրինակ՝ որդի -որդու:
- Ներկայ դերբայը, աւզ կը վերջացնէ փոխանակ ող-ի:
- Ընդհակառակն պահեցինք հրշուակ, փոխփոխել ձեւերը, որոնք ոչ միայն անցեալին գոյութիւն ունեցած են, այլ տակաւին այսօր փոխփոխել ձեւը գործածական է ժողովուրդեան որոշ տեղացիներու մէջ, ինչպէս Ուռֆացիներու մօտ: Ասիկա կրնայ նշան մը ըլլալ թէ մեր ձեռադիրը գրուած ըլլայ Ուռֆայի մէջ:

**Մեր ձեռագիրը միակ օրինակն ըլլալով՝ տարբերակները պարզապէս նշած ենք ստորեւ: Բայց որովհետեւ ընդարձակ հատուած մը մէջ ըերուած է Գիրք Թղթոցէն (էջ 22-28), մեր քնադրին յայտնի սիսալ-ները ուղղեցինք համաձայն ասոր ընթերցումներուն, նշանակելով Գիր համառութեամբ:**

**Ս. Գիրքէն եղած մէջքերումները բազմաթիւ ըլլալուն համար, անոնց տեղերը նշանակեցինք գործածելով տողերու թուահամարները:**

## Résumé

### NERSÈS DE BAGREWAND, PRINCE ARMÉNIEN, AUTEUR D'UN ÉCRIT THÉOLOGIQUE

P. BOGHOS ANANIAN

C'est la publication d'un traité de christologie, écrit par un auteur laïc dénommé Nersès prince de Bagrewand. Ce traité fut faussement attribué à Nersès II, Catholicos de Bagrewand.

Depuis Alişan, en passant par P. B. Sarkissian et H. Adjarian, on a cru que le Catholicos Nersès II aurait répondu à la demande du prince Mušeł Bagratowni par cet écrit théologique, dont on connaissait l'existence grâce à une citation faite par Vardan Aygekc'i dans son recueil de témoignages patristiques: «Armat Hawatoy» (Racine de la Foi).

Dans ce recueil, la citation en question porte le titre suivant: «A la demande de Mušeł Bagratowni par Nersès le Moyen (le moyen par rapport aux autres Catholicos du nom de Nersès), Catholicos de tous les Arméniens». La publication de ce texte nous permet de rectifier l'erreur de Vardan qui en a commis de nombreuses autres. Il se peut donc qu'il attribue au simple Vardapet Samuël le titre de Catholicos. Le texte en main, nous sommes en mesure d'établir la date de composition de cet écrit, car on y trouve la mention des deux volontés et des deux opérations du Christ, que l'auteur considère comme étant l'erreur des Chalédoniens.

Ce problème fut abordé pour la première fois vers la moitié du VII<sup>e</sup> siècle et fut défini à la fin du même siècle, au VI<sup>e</sup> Concile, après les catholicossats de Nersès II et de Nersès III.

Le même texte nous donne également un autre appui afin de mieux déterminer sa chronologie. C'est la citation faite par l'auteur de la lettre de Sahak Apikowrëš, écrite sur l'ordre d'Ašot prince des princes (867-887) en réponse à Photius, et qui est postérieure au XI<sup>e</sup> siècle. Or, si on cherche à cette époque un prince du nom de Mušeł Bagratowni, que l'auteur décrit comme étant un personnage célèbre par son rang, par son érudition et comme étant aussi un sympathisant des Chalcédoniens, il s'avère qu'on ne trouve que le frère d'Ašot Bagratowni: Mušeł, devenu roi de Kars (962-984), a les trois caractéristiques citées plus haut.

En outre, à cette époque vivait un écrivain renommé: Nersès, prince de Bagrewand, que l'historien Mathieu d'Edesse (Ourhayec'i) compte parmi les lettrés arméniens tel que Grigor Magistros. D'autre part il y avait aussi le roi Gagik Bagratowni, qui fut comparé aux plus fameux érudits grecs.

Nersès ou Atrnerseh fit ses études à l'école du grand Argina qui fut fondée par le Catholicos Xač'ik I<sup>er</sup> (971-991). Mathieu d'Edesse fait son éloge disant qu'il était incomparablement versé dans les Saintes

Ecritures et que son éloquence était admirable, tout comme le prince Gagik et les autres philosophes arméniens. L'éloge de Mathieu est justifié par son écrit que nous publions. Il défend l'orthodoxie de la doctrine christologique contre les erreurs des Ariens, des Nestoriens et des Eutichiens. Nersés est également en désaccord avec les Chalcédoniens; mais ses arguments s'opposent plutôt au dualisme nestorien. Il professe le monophysisme cyrillien admettant une seule nature en Jésus-Christ. Mais cette unité ne suppose pas la suppression de l'humanité ni la confusion des deux natures; c'est une union inséparable et sans confusion.

Il connaît la formule de Chalcédoine: une personne en deux natures; mais il considère tromperie, car pour lui la nature est concrète. Ainsi chaque nature est réalisée dans la personne.

L'union de la divinité avec l'humanité se réalise comme l'union de l'âme avec le corps dans l'homme, qui est une nature et une personne. Certes, ces considérations supposent une notion philosophique défectueuse, puisqu'elles méconnaissent la «Métaphysique» d'Aristote: les notions d'unité «per se» et «per accidens»; de l'acte et de la puissance.

ԽՆԴԻԲ ՏԵԱՌՆ ՄՈՒՇԵՂԻ ԸՆԴԴՀՄ ԱՐԻԱՆՈՍԻ,  
ԵԿՑԻՔԻ ԵՒ ՆԵՍՏՈՐԻ ԵՒ ՔԱՂԿԵԴՈՎՆԻ

### ՆԱԽԱԲԱՆ

Ճշմարտութիւն ամենայն ուստեղ յայտնի զինքն կացուցանէ սկզբացն զնա, եւ զանխանայ եւ ի բաց ծածկի ի բազմամանուսծ խորհրդոց՝ քանդի ոչ գոլ արժանիս զինքեանս՝ երեւեցուցանէ պայծառ եւ յստակ աշաւք տեսանել: Խոկ զամբիծ եւ զուղղափառ ականն ծ գհաւատս յաստակաբար սրտիւք ինվերտպացն զջէր՝ լուսաւորագոյնս ծագէ ի սիրոս. Խոկ որ ընդ կամակոր շաւելս զնան եւ սիրոս նաև սառացեալս ունողաց՝ խոտորեալ իմ՞ն մտածութեամբք զյուղնականս ժողովեն յինքեանս զինքեանս պատրակական պատճառս առ ի թիւրել գմանապարհա Տեսու զուղելս, եւ զանձինս պարզագունից գերելով 10 առ մահատար ուղեւորեն շաւելս:

Իսկ ո՞վ վեհու եւ ամենայն զովլեատից արժանի, չտեմարանեալ ի միտս քո զանկապտելին զանձի պատուիրանաց Տեսուն, զի լոյս է, զի արդարեւ ուսմանց սրբազանից յաղուրդ ամենեւին եւ ոչ մի եղիցի: Գրեալ չ՝ «Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Զի կերակուր մտաց (60ր) բան որ ի յիստուծոյ եւ հաց հողեւոր՝ որ եւ հաստատէ զիրատ մարդոյ, ըստ որում ի զիրա սալմոսացն աւրհնաբանի: Արդ ժամանեալ ի վերայ մեր իշխանականդ քո հրաման, եւ իմ փոյթ ի մտի եղեալ կատարել զեռյդ ինդիք՝ ապաւինելով ի պարզեւս Հոգւոյն սրբոյ, որ տան առաստաց եւ ոչ նախատէ:

14-15. Մատ., Դ, 4:

2. 0. զանխանա:
4. 0. զանքեծ: զուղափառ:
5. լուսաւորայդոյնս:
7. 0. յոքնականս:
15. 0. բերանո:
16. 0. մարդո:
17. 0. վերա:
19. 0. զըսյու: սբու:

## Ա.՝ ԸՆԴԻԿԵՄ ԱՐԻՌՍԻ

Արդ՝ ծանկցէք քո մեծանձնութիւնդ եւ անզուզականութիւնդ գարիսսական մոլորութիւնն: Վասնդի չարաչար արուեստաբանութեամբ խոկայր իմանալ զաստուածային Գիրս. զմարդկային զբանս աղքա-  
տութեան Որդւոյն Աստուծոյ յառաջ ածել ջանայր, ոչ գիտելով թէ՝  
25 Վասն մեր աղքատացաւ, որ մեծատունն էր: Եւ յանդզնեալ՝ աննման  
Հաւը ասէր զՈրդի, ստացական եւ արարած. եւ այսոքիկ են նորա  
մոլորութեանն առաջարկութիւնք (61ա):

— Զիահօրդ կարէ նման Հաւը յէռութենէ զոլ Որդի, որ երբեմն  
գրէ. «Որպէս ունի Հայր կեանս յանձին, նոյնպէս եւ Որդւոյ ետ  
30 կեանս»: Եւ «Մի՛ ասեր զիս բարի. չէք բարի՛ բայց մի Աստուած»:  
Եւ «Աստուած, Աստուած իմ, ընդէ՞ր թողեր զիս»: Եւ «Վասն աւուրծ  
յետնում ոչ գիտել Որդւոյ, բայց միայն Հայր»: Եւ թէ՝ «Զոր Հայր  
արբեաց եւ առաքեաց յաշխարհ»: — Առ այս ասէր Փրկիչն. «Ես եմ  
յարութիւն եւ կեանք»: Եւ թէ՝ «Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ  
35 ես տամ նոցա զիեանսն յաւիտենից»: Եւ զիահօրդ կեանքն կեանս առ-  
նու: Այլ վասնդի ճշմարտապէս եղեւ մարդ Որդին Աստուծոյ, եւ  
կրեաց զշարչաբանս եւ զմահ կամաւորաբար, յայտ առնէ զմիակա-  
մութիւնն եւ գլործակցութիւնն Հաւը. զի զոր աս կեանս ունել ա-  
պաց, Պաւոս քաջայալ պատմեաց՝ (61ը) Աստուծոյ Հաւը, ասէ,  
40 Որ յարոյց զնա ի մեռելոց: Զոր եւ ինքն Տէրն ասաց «Իշխանութիւն  
ունիմ զնել գաս եւ առնուր»: Եւ թէ՝ «Քակեցէք զոտաճարս զայս, եւ  
զերիս աւուրս կանդնեցից զսա»: Զոր եւ աւետարանիչն ցուցանէ.

- 25. Բ Կոր., Բ, 9:
- 29. Յուլ., Ե, 26:
- 30. Մկ., Ճ, 18:
- 31. Մո., Իլ, 46:
- 32. Հմմո. Մո., ԻԴ, 36:
- 33. Յուլ., Ճ, 36:
- 34. Յուլ., ՃԱ, 25:
- 35. Յուլ., Ճ, 27, 28:
- 40. Հուր., Ճ, 9:
- 41. Հմմո. Յուլ., Ճ, 18:
- 42. Յուլ., Բ, 19:

23-24. աղքատութիւն:

24. Որդոյն:

29. Որդո:

38. կայնս:

42. յերիս:

«Նա , ասէ , վասն տաճարի մարմնոյ իւրոյ ասէր» : Ապա ուրեմն Բանն ոչ ըստ բնութեան առնոյր ի Հաւրէ զկեանս , ո՞վ ամբարիշտ , այլ մարմին Բանին :

Իսկ ասելն «Ամսուած իմ ընէէ՞ր թողեր զիս» , ոչ թէ Բանն Աստուած թողեալ եղեւ : Եւ զիա՞րդ ճառագալիթն եւ պատկերն եւ կերպարանն թողեալ մինէր յԱստուծոյ եւ ի Հաւրէ : Այլ վասնզի նախատեղն պատուիրանարանցութեանն ադադաւ արտաքս ընկեցաւ 50 յմբեացն Ամսուծոյ , հալածեալ ի վայելչական դրախտէն , ընդ մահուամբ եւ ապականութեամբ (62ա) գրաւեալ , Ֆկն փ խնդիր Որդին Ամսուծոյ , որ եւ հովիւն կոչեցաւ մոլորեալ ոչխարիս մարդկային բնութեանս , զոր եւ մարդարէն մաղթէր . «Որ հովուեսդ Խարայելի նայեաց . որ նստիս ի քրոյլիքս յայտնեաց» : Զոր եւ Տէրն ասէր . «Ես եմ հովիւ քաջ» : Արդ առեալ զնախատեղին բնութիւնն , զմահկանցու մարմինն եւ կրեալ զնորա կիրս՝ բայց ի մեղաց , դայ առ խաչին չարչարանա կամաւորաբար , եւ կացեալ յատենի ընդ բանարպուին ի դէմա մեր մերով բնութեամբա իբրեւ յերեսաց նախահաւրն ձեւացուցանէ զբանն առ Հայր ասելով . «Ամսուած իմ ընէէ՞ր թողեր զիս» : Եւ կառարեալ զԾնաւրինականս ասէր . «Հայր ի ձեռա քո աւանդեմ զհորդի իմ» : Ոչ զիւրն ասելով ամսուածային էութեանն , (62բ) որ միշտ ընդ Հաւր էր փառաւորեալ եւ (ան)անջրապետ մնացեալ . այլ գմերն մարդկային հոգին , որով առ հասարակ զհաւատացելոցն յինքն աւանդէր ի ձեռա Հաւր , զհոգիսն ի բայց կորդելով ի ձեռաց աստանայի , որ երբեմն իշխանն էր , զոր իշխան աշխարհի առընթեր խաչին անուանէր : Վասն որոյ եւ ասաց թէ՝ «Յորժամ բարձրացայց , զա-

- 43. Յով. , Բ , 21:
- 44. Մա. , Իլ , 46:
- 53. Ալ. , ՀԹ , 2:
- 55. Յով. , Ժ , 11:
- 59. Մա. , Իլ , 46:
- 60. ՀԿ , ԻՊ , 46:
- 66. Յով. , ԺԲ , 32:

- 
- 43. Ժարմնո :
  - 49. ընկեցաւ :
  - 53. Հովհեստ : Իշխ :
  - 54. քրոբէս :
  - 56. դա :
  - 61. ածախն :
  - 62. (ան) ջրպետ : ան վերջին աւելցուած . ուղղ . ըստ իմաստիմ :
  - 63. մարդկաին :
  - 65. սատանաի :

մենեան ձեւցից առ իս», այսինքն զորս ընդ նովառն էին հաւատով եւ յուսով:

- Խսկ ասելն՝ «Զի՞ ասես զիս բարի». վասնզի աւրինականն իրը  
 70 առ սոսկ մարդ մատուցեալ ասէր զբարին, կշտամբէր զնա Փրկիչն  
 թէ՝ Ընէք՞ր զիս բարի Կոչես, (63ա) զոր ի խորհուրդս քը մարդ սոսկ  
 զիս դաւանիս. զի բարի՝ յատուկ Աստուծոյ իմանի: Խսկ վասն  
 առուրն եւ ժամուն զոր ոչ գիտել ասէ, ոչ որպէս դու կարծես, ո՞վ  
 Արփոս, զի թէ զշայր գիտէր քան զոր ոչ ոք է մեծ, զիա՞րդ զյետին  
 75 աւրն ոչ գիտէր: Եւ եթէ ինքն էր ժամանակաց արարիչ, ըստ որում  
 Յովհաննէս ասէր. «Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ  
 եւ ոչինչ», զիա՞րդ զժամ կատարածին ոչ գիտէր, ապաքէն ժամն այն  
 ի ժամանակին է, զոր ինքն ատեղծ: Յաւչոտ պախարականաց արժա-  
 նաւոր են խոտորելի իմացուածքը, ո՞վ ոք վարդասպես թուոց գոլով՝  
 80 մինչեւ ցիններբորդութիւն ոչ ախալէ գգիտելն, եւ տասններորդին, ան-  
 գիտացեալ յիմարի: Կամ ո՞վ ոք ի գիտ(63թ)նոց նշանակէ զճանա-  
 պարհացն անլրէպ ցուցանելով ի բացեայ գոլով մինչեւ ցքաղաքն,  
 եւ մերձ գոլով՝ վնոյն ինքն զպարիսպն անդիտանայ: Եւ զիա՞րդ Տէրն  
 զկատարածն մի ըստ միոջէ պատմէր աշակերտացն. «Յարիցէ ազդ  
 85 յազգի վերայ» և որ ի կարգին: «Եղիցին սովք և սրածութիւնք և նշանք  
 յարեղակն եւ ի զուաին, եւ յարիցեն առաստուաք եւ առւտ մար-  
 դարէք, եւ ասպա երեւեսցի նշան Որդւոյ մարդոյ յերկինս, եւ կո-  
 ծեացին աղջք առ ազգքը, եւ վնոյն ինքն գիտարածին գժամանակն  
 (ո՞չ) գիտենայր, որ եւ այս զնոյն նշանակէր յետին աւրն: Այլ վա-  
 90 ալնզի ի հարցանել աշակերտացն վասն ժամուն եւ աւուրն, եւ ոչ  
 կամեց(64ա)եալ ասել վասն անձառելի իմն խորհրդոյ. «Զի ո՞վ գի-  
 տաց զմիտոս Տեառն», զոր եւ ինքեանց ասէր՝ «Ոչ է ձեզ գիտել զժամս

69. Մկ., Ժ, 18:

76. Յով., Ա, 3:

84. Մա., ԻԴ, 7:

85. Հմմտ. Մա., ԻԴ, 8:

92. Ես., Խ, 13:

74. զետին:

76. Առաջ ] նովառ:

80. ցիններբորդութիւն: Ժներբորդթիւն:

83. անդիտանա: Տրց ] Տրն:

84. յարիցեցին:

85. ազգի: Վերա:

87. Որդո: Մարդո:

89. > ոչ: յաւ. ըստ իմաստին:

91. խորհրդո:

- եւ գժամանակս, զոր Հայր եղ յիւրում իշխանութեան», ծածկէր զմե-  
ծագոյն գիտութեանն եւ գքնութեանն : Եւ դի մի՛ տրտմիցին առա-  
95 քեալքն, իբր թէ ոչ գոլով արժանաւորք հաւանականս իմն կարդե-  
պրանն . «Ոչ Որդի, ասէ, եւ ոչ հրեշտակ» : Զի թէ ոչ հրեշտակը, եւ ոչ  
ձեզ գիտելի է . եւ թէ ոչ Որդի, ամենայն իրաւք, եւ ոչ ձեզ քննելի :  
Այլ ընդէ՞ր ոչ զշոգին ասաց, դէակիցն իւր եւ զփառակիցն . այլ զի  
գմարդկային կրիցն՝ ե՛ւ աստանաւը ասուդապահէս ցուցանէ կամաւո-  
100 բարար ունել զկիբս, որպէս վեացն եւ գծարաւն, այսպէս զանգի-  
տութեանն պահելով զկիբս : Եւ ցուցանէ գիտել աստուած(64թ)ային  
ընութեամբն ոչ անդիտանալով գշողին : Զի թէ դիտէ Հոգին, գիտէ  
եւ Որդին : «Հոգին յիմմէ անտի առնու եւ պատմեացէ ձեզ» ասէ : Արդ  
եթէ յիրդւոյ առնու Հոգին եւ պատմէ, եւ դիտէ զյետին աւր, դիտէ  
105 ամենայն իրաւք եւ Որդի :
- Իսկ զոր Հայր արբեաց եւ առաքեաց յաշխարհ՝ Որդի, կոչե-  
ցաւ «Ճառագայթ փառաց եւ լոյս», զիս՞րդ սրբումն ընդունի : — Այլ  
վասնզի տնաբէջնութիւն Որդւոյն Աստուծոյ, նախ քան դիսոնարհելն  
յերկիր, Հաւր՝ ըստ նախատես զաւրութեանն իրբեւ զեղեալս իմանի,  
110 որով մաքրութիւն աշխարհի լինելոց էր, անդուստ ասի զարբումն :  
Եւ զի՞նչ թերթու ասիցէ քանա, զոր եւ ինքն Տէրն ասէր . «Ես սուրբ  
առնեմ գանձն իմ ի վերայ նոցա» : Զմկրտութեան իւրոյ՝ առակաւոր  
քանիւ ցուցանէ . ոչ թէ (65ա) ինքեան անուանել պէտս սրբութեան,  
որ եկն բառնալ զմեղս աշխարհի, այլ վասնզի ինքն եղեւ անդրանիկ  
115 եւ ակիզբն, ճանապարհ մերոյ մաքրութեան, եւ փրկութիւն : Այնպէս  
զբանն ճեւացուցանէ զոր եւ յաշորդն վկայէ . «Զի փղիցին եւ նոքա  
արբեալք» : Այսինքն նոյն ասէ մկրտութեամբն . զոր եւ Պաւղոս վկայէ .  
«Որ սրբէնն եւ որք սրբինն ի միողէ էին ամենեքեան» :

93. Գործք Առ., Ա, 7:

94. Մառ., իդ, 36:

103. Յով., ԺԶ, 14:

107. Հմատ. ԵԲՐ. Ա, 3:

112. Յով., ԺԵ, 19:

117. Յով., ԺԵ, 19:

118. ԵԲՐ. Բ, 111.:

99. գմարդկային :

101. ածակին :

104. յորդու :

108. Որդոյն :

110. զարբումն ] շարբումն : Ուղղ. ըստ իմաստիմ :

112. իւրու :

115. մերու :

Ապա ուրեմն որք աղքատութեան բանք ասին զ՞րիառուէ, այս-  
120 ինքն խոնարհագոյնք, որով մեք հարստացաք, ոչ պարտիմք նոքաւք  
հայոյել զՈրդին Աստուծոյ. այլ եւս հաւատով եւ յուսով փառա-  
ւորել եւ երկրպագել ընդ Հաւը եւ Հոգւոյն սրբոյ:

### Բ - ԸՆԴԻԷՄ ԵՒՏԻՔԻ

Հարկ է ասել եւ զԵւտիքեանոսացն գմոլորութեան, որ թէպէտ  
զհաւասարութիւն Որդուոյ ընդ Հաւը ոչ ուրանան, (65ր) այլ գծը-  
125 մարիստ տնաւրէնութիւնն յեղմամբ եւ փոխփոխմամբ ասեն: Այսպիսի  
ինչ. Ոչ, ասեն, երկրային արարած եւ ոչ հողեղէն քնաղ Աստուծոյ միա-  
ւորեալ երկրպագեմք, այլ որ յԱստուծոյն էր յառաջ քան զյաւի-  
տեանս: Իսկ այժմ դարձեալ զի մարմնապէշ կերպարանեալ մեղ զաս-  
տուածութեանն նմանութիւն ընտանի իւրով բնաւորութեամքն եցոյց  
130 մեղ զտեսակ իւր. զոր աւրինակ թէ ոսկի ի ծածուկ ունիցի գնոյն  
իսկ զբնութիւն առանց ձեւոյ, ապա առեալ դործիցէ ի նմանէ անդրի,  
ո՞չ ապարքէն լիրաւի ասիցէ ոք թէ՝ ի ակդրանէ ունէր զոսկին, քան  
այլ ընդ այլոյ ինչ եղեւ, եւ կամ դարձեալ զբնութիւնն ինչ փոխփո-  
խեաց. այլ յանձեւութենէն եկն ի ձեւ եւ ի ծածկութենէ ի յատնու-  
135 թիւն, եւ յանարարէ՝ (66ա) արարեալ: Սոյն աւրինակ եւ սառն ի  
ցաւլումն եկեալ. եւ յորժամ տեսանիցէ ոք ոչ մեղանչիցէ ասել զնոյն  
սառնն՝ թէ նախ ջուր էր եւ ապա եղեւ սառն ցաւղեալ զբնութիւնն  
ջոյն կաքեալ. դայս միայն ի ճարտարապեսոքն ունելով, զի զառա-  
ջինն նրբաստեակ էր ջուրն եւ թանճրատեսակ երեւեցաւ, որպէս եւ  
140 ոսկին՝ որ ծածկեալն էր եւ յետոյ յերեւուամն եւ ի տեսակ եկն:  
Արդ որպէս ծնաւ Որդի ի Հաւըէ, նոյնպէս երեւեցաւ ի Մարիա-  
մայ, եւ որպէս էր յառաջ քան զգալն յերկնից՝ առյնպէս եւ այժմ,

120. հարստացանք:

122. որբու:

124. Որդու:

126. երկրային:

127. երկրպագեմք: յաժմ:

128. ընդանի:

130. ոսկի:

131. ձեւու: անդրի ] անդրի: Ուզգ. ըստ իմաստին:

133. այլոյ:

136. ձողումն:

137. ձուղեալ:

141-142. Մարիամա:

142. յաժմ:

- եւ դարձեալ առյնպէս գալոց է : Եւ որպէս ոսկւոյն յերկաթոցն գրոր-  
ծաւորութիւն պատվիրագործութեանն միայն ընկալեալ, այլ ոչ ըդ-  
145 նիւթոյ ինչ խառնուած ընդ ինքեան, այսպէս եւ Բանն Աստուած ի  
Մարիամայ գտեսակին (66ր) կերպարանին մարդատեսակութեանն,  
ասէ, ընկալեալ, այլ ոչ ի հողանիւթ բնութենէն յիւրն ինչ միաւոր-  
եալ եւ խառնեալ աստուածային բնութեանն :
- (Պատաշանի) — Հարդն ի նիկիական հոգեգումարութեանն ոչ  
150 թէ զմարմինն ասացին մի բնութիւն յաստուածութենէն փոխարկա-  
բար եղեալ, այլ զնոյն զինքն զմրդին և նեալ միաւորութեամբ մի  
բնութիւն եւ հաւասար Հաւը, եւ զնոյն փնքն՝ յէութենէ Հաւը, իսկ  
զմարմինն՝ ի Մարիամայ դաւանեցին : Արդ եթէ մի բնութիւն է աս-  
տուածութեանն փոփոխմամբ ի մարմին, զի՞ եւս պախարակեն զե-  
րիս՝ որ արարած ասէր զմրդի, զի եւ առքա ասացին զանեղ բնու-  
թիւնն եղական եղեալ : Արդ եթէ բնութիւն մարմնոյն յառաջադոյն  
էր՝ քառ դառ ի Մարիամայ առնուլն, եւ էր աներեւ (67ա) ոյթ միայն  
եւ անսեւ, եւ Բանն իսկ էր ընմոլոյ ըստ փոփոխման եւ ապականու-  
թեան մարմին, զի՞նչ պէտք էր զիջումն Բանին ի Մարիամ Աստուա-  
ծածին, եւ ըրեշտակառակետին ամետելն թէ՝ «Որ ծնաներոցն է ի քէն՝  
Որդի Աստուծոյ կոչեսցի» : Մի՞ արդիաւք փեր բնութիւնն փոփոխել  
ի մարմին ոչ էր Հնար, բայց յորովլայնի կուսին իննամսեայ բնա-  
կութեամբ : Այլ ոչ երբեք եւ ի մորեգներոցն զայս յանձին կալաւ ասել  
ի Հրէիցն կամ ի հեթանոսաց, ո՞վ թշուառական, եւ զիա՞րդ ինքն  
զիւր բնութիւն պատարագ մատուցանիցէ ի փրկութիւն մարդկան.  
Քաւ լիցի : Այլ ուրեմն՝ «Զգաւակէն Աբրահամու բուռն Հաքեալ» առնու-  
զմարմինն, ըստ Պաւղոսի բանին : Վասն որոյ եւ ասեմք իսկ զկոյսն՝  
Աստուածածինն, զոր եւ Խայի ասէ : «Ահա կոյս լրացի եւ ծնցի  
որդի» : (67ր) Եւ ամետարանիչն՝ տղայաբար ծնեալ եւ ի խանձարուրս  
պատեալ : Որ եւ եկն ի մկրտութիւն անփոփոխելի բնութիւն Աս-  
տուածն Բանի, ըստ որում ասէ : «Ես նոյն մամ եւ ոչ փոփոխիմ» :
166. Հմման. ԵՐԵՎ., Բ, 16:  
167. Եա., Է, 14: (Մա., Ա, 23):

143. ոսկոյն :

144. ընդալեալ :

145. Մարիամա :

146. ընդալեալ :

147. հոգեգարութե :

150. բնութե .: Ուզգ. ըստ իմաստին :

153. Մարիամա :

157. Մարիամա :

165. արարար :

## Գ.՝ ԸՆԴԻՔՄ ՆԵՍՏՈՐԻ

Աստանաւը և զնեստորին յանդիման կացուցից զչարափառութիւն,  
որ երկու սահմանեաց որդիս զերկաքանչիւրսն, տալով վԱստուածն  
Աստուծոյ եւ զմարդոյն՝ մարդոյ. եւ թէ ո՛չ Բանն Աստուած հանդեր-  
175 ձեցաւ պատահաւք ի Յովսիիայ, այլ մարմինն Յիսուսի: Ո՛վ անդունդք  
հայնոյութեան: Մեք ընդ արբոցն մսաց ուղղեցուք զնայեցուածն  
մեր, ասելով եթէ՝ Բանն որ յԱստուծոյ՝ մարմնացաւ ի սուրբ Կու-  
սէն, իւր մարմին միացոյց եւ ոչ թէ զմարմինն ասենք փոխեալ ի  
բնութենէ՝ աստուածութեանն, եւ ոչ աստուածութեանն՝ ի բնու-  
180 թիւն մարդոյ, եւ ոչ երկուս որոշեալ բաժանեցաւ: Զի թէ որոշեցաւ  
(68ա) մարմինն ի Բանէն, զիա՞րդ մարմնացաւ Բանն Աստուած: Մեք  
մի միայն գիտեմք զի՞րիստոս Որդի Աստուծոյ եւ Աստուած. զի թէ-  
սէտ աւծեալ ըստ տնաւրէնութեան կարգաց, ասաց Գիրք, ըստ ո-  
րում աւծեալ Քրիստոս Քարգմանի, աակայն ինքն է՝ որ քաշինք սըր-  
185 լոց իւրոց զջնորհան Հոգուոյն արբոյ: «Փշեաց յառաքեալան, ասէ. Առէք  
Հոգի սուրբք»: Ապա ուրեմն մի է Քրիստոս Որդի եւ Տէր. ոչ մեր-  
ձաւորութիւն ինչ գոկ պատուոյն միութիւն գունակ արբոց, յորս ա-  
սաց քնակել ի նոսա, կամ զորս տաճարացոյց, ըստ առաքելոյն: Զի  
նոքա ոչ կարէին բնութեամբ միաւորիլ. իսկ աստ միաւորութիւն  
190 յինքենէ քարողի: «Որ ետես զիս՝ ետես դշայր»: Յկոյրն դարձեալ.  
«Որ խաւսիդ ընդ քեզ՝ դա է»: Միթէ՞ Կոյրն առանց մարմնոյ ետես  
կամ կուալ դրարբառն: Ցպետրուեանսն ասէր. «Դուք զո՞ ոք ասէք  
թէ իցէ Որդի մարդոյ»: (68ը) եւ նա ասէ. «Որդի Աստուծոյ ես դու»:  
195 եւ ընդէ՞ր ոչ սաստէր Քրիստոս թէ՝ մո Որդի մարդոյ հարցանեմ,  
իսկ դու զՈրդի Աստուծոյ պատասխանես: Այլ երանեաց զնա եւ ծայ-

185. Յով., ի, 22:

190. Յով., ձԴ, 9:

191. Յով., թ, 38:

192. Մո., ձԶ, 13, 15:

174. մարդո: Եթէ լ եւ թէ: Ուզգ. ըստ իմաստիմ:

175. Յովսիիա:

176. Հահութեն.:

179. յածութեն.:

180. մարդո:

185. Հոգուն սրո:

190. յընքենէ: ըցկոյրն:

191. մարմն:

192. բառբառ:

193. մարգո:

194. մարդո:

բագոյն պարզեւաց զնա արժանաւորեաց : «Իու , ասէ , կոչեսցիս վէմ» : Քաջայաբո է որք զՔրիստոս Որդի Աստուծոյ խոսոովանին , ի Հաւրէ ասոացեալ ունին գլարդապետութիւն . իսկ որք ի մարդ սոսկ զՔրիստոս փոխարկէն՝ ի վերայ աւազոյ են շինեալ , այլ ոչ ի վերայ վիմի հաւատոյ , յերկուս զմի Քրիստոս քաժանելով , Աստուծած եւ Տէր իւր առնելով զնա : Այլ միացեալ ատեմք զԱստուծած Բանն ի մարմնի բը-նութեամի եւ է Աստուծած ամենեցուն :

Այդ թէսէտ եւ ատէ թէ՝ «Մարդով եղեւ յարութիւն մեռելոց» , որով ընդդէմ մեր զինին թշնամիքն ճշմարտութեանն , աղջ՝ տեսցուք 205 զո՞ ոք գուշակէ նոյն ինքն Առաքեալն՝ զմարդոյն որով յարութիւնն : «Առաջին մարդն յերկրէ հողեղէն , (69ա) իսկ Երկրորդ մարդս Տէր ի յերկնից» : Ապա ուրեմն Բանն մարմնացեալ եւ մարդացեալ կոչեցաւ , զի օբանն մարմին եղեւ» , այսինքն մարդ : Գրեալ է՝ «Ամենայն մարմին տեսաց գիրկուսթիւն Աստուծոյ» : Եւ «Առ քեզ ամենայն մարմին միկեսցէ» : Վասն որոյ եւ դնէ Առաքեալ թէ՝ «Զմահ նորա պատմեմք մինչեւ եկեացէ» : Եւ զի՞արդ սոսկ մարդ՝ որ գայցէ ի վախճանի առ ի դատել գտնեեաւ : Այլ նոյն ինքն մարմնացեալ Բանն Աստուծած , ըստ որում աւետարանեցաւ առաքելոցն . «Այս Յիսուս է որ վերացաւ ի ձէնջ մարմնով , սոյնպէս եւ եկեսցէ» : Ի սորա միացեալ մարմին եւ յարիւն փախաքանաւք մերձենամք եւ արթիմք , հաւատով անսուս բանին թէ՝ «Այս է մարմին իմ եւ այս է արիւն հեղեալ ի կենդանութիւն բաղմաց» : Զի լոկ մարմին եւ արիւն կենդանութիւն եւ թողութիւն տալ ոչ կարէ (69բ) , վկայէ Փրկիչն՝ «Մարմին ինչ ոչ աւգնէ . հոգին է կենդանարար» : Այս իմանի եւ է վենդանարար , որ-

196. Մտ., ՃԶ, 18:

203. Ա. Կոր., ՃԵ, 22:

206. Ա. Կոր., ԺԵ, 47:

208. Յով., Ա, 14:

209. Եռ., Խ, 5: ՍՂ. ԿԴ, 3:

210. Ա. Կոր., ԺԱ, 26:

213-214. Գործք Առ., Ա, Ա1:

216-217. Հմտութեամ. Մտ., ԻԶ, 26, 28:

218-219. Յով., Զ, 64:

199. աւազու:

200. հաւատոյ:

203. յարութե.:

205. յարութեն:

210. որու:

218. զիաք :

220 պէս ասացն «կենդանի է Հայր. կենդանի եմ եւ ես վասն Հաւր». եւ  
«Որ ուտէն զիս եւ նա կեցցէ»: Զի թէպէտ եւ հաց զմարմին իւր  
անուանեաց, ասաց զնա յերկնից իշեալ եւ միացուցեալ զմարմին խո-  
նարհութեան մերոյ ընդ իւր աստուածութիւնն: Վասն այնորիկ ան-  
որոշաբար ի վերայ մարմնոյն ասէ զբանին իջումն յերկնից՝ յաղագս  
225 անբաժան միութեանն: Զամր եղեալ կարկեսցի չարսափառ նեստոր, որ  
անջատեալ որոշէր գտնաւրէնութիւնն միացեալ Աստուածն Բանի:

Տեսցուք եւ զոր ասեն չարաչար ոչ գոլով զՄարիամ Աստուածա-  
ծին: Զոր եւ ոչ ուրեմք առաքեալքն յորջորջեցին զնա Աստուածածին:  
— Ո՞վ իսրամանդ չարութեանն: Ոչ հսոստովանելով Քրիստոս Աս-  
230 տուած, եւ ոչ զՄարիամ՝ Աստուածածին: Եւ զի՞նչ է զոր Պաւլոս  
ասէ. (70ա) «Այժմ ոչ կարացի խատակ ընդ ձեզ»: Մի՞ արդեաւք  
զինքն ցուցանէ տոկար գոլ առ ի վարդապետութիւն: Այլ առկա նոցա  
չարաչար մտացն առ ի կատարելութիւն հաւատոյն: Զոր եւ ասէ.  
«Իբրև տղայոց ի Քրիստոս կաթն ջամբեցի ձեզ»: Եւ եղերուք կա-  
235 րաւոք կաթին եւ ոչ հաստատուն վերակրոյ: Վասնի ամենայն որ  
կաթնկեր է՝ տղէտ է բանին արդարութեան, քանզի տղայ է: «Այլ կա-  
տարելոցն է հաստատուն կերակուր, որոց վասն ի չափոն հասա-  
նելոյ՝ ճաշակելիքն կիրթ են ընտրութեան բարւոյ եւ չարի»: Թերեւս  
զեղծանելի՞ կերակորց զայս ճառեալ Պաւլոսի: Զայսուիկ ի Ցէրն  
240 բացայարտէ. «Իմ կերակուր այն է զի արարից զկամբ այնորիկ որ  
առաքեացն զիս»: Զհաւատոց մարդկան, ուրեմն, ասէ (70բ) առակա-  
ւոր բանիւն: Վասն որոյ եւ առաքեաց զնա յաշխարհ: Զայն եւ Պաւ-  
լոսի կաթնաբոյծն առնել զնա տղայամիտոն վարդապետութեամբն  
245 նշանակէ, զիսնարհագոյնսն եւ զդիւրընկարոն դեռեւս խաւամլով, զոր  
ոչ կարէին ընդունել յանկատար բանիսն զբարձրագոյն աւանդու-

220. Յով., 2, 53:

221. Հմատ. Յով., 2, 53:

221. Ա Կոր., 9, 1:

224. Ա Կոր., 9, 2:

226-238. Երր. Ե, 14:

240. Յով., 7, 34:

223. մերու:

224. վերա:

224. աղասոց:

226. տղա:

237-238. հսանելու:

238. ընդութե.՝ բարու:

242. որու:

243. աղասամիտոն:

թիւնսն, դոր եւ Տէրն ցուցանէր՝ պատուիրելով աշակերտացն. «Մի՛ ումէք, ասէ, [ասիցէք] զաստուածահրաշ երեւումն ի Թափաւրական լերինն, մինչեւ Որդի մարդոյ ի մեռելոց յարիցէ»: Եւ Է՞ր վասն. զի ոչ էր գեռ եւս ժամանակ ընդունելոյ զայսպիսի բարձրագոյն խորհուրդ, այլ ձեղ միայն: Այլ յորդամ ի մեռելոց յառնիցեմ եւ սկսանիցէք առնել զնշանսն եւ զզաւրովթիւնսն յանուն (71ա) իմ՝ անդանաւր դիւրընկալ լինիցի ընդունելն զաստուածատեսակ երեւումն: Այսպիսի իմն եւ առաքեալքն, թերեւս դանց արարեալ վասն ժամանակին շամշուռեան՝ ի կարեւորսն միայն ճեպէին զանձինս առ ի քարոզել զաւատոցն բան:

Բայց տես, ո՞վ թշուառականդ, թէ որք զՄարիամ ոչ ասացին Աստուածածին, ընդէ՞ր զծնեալն ի նմանէ Աստուած քարոզեցին: Վարնիք դրէ Առաքեալն այսպէս՝ «Քրիստոս ըստ մարմոյ է ի վիքայ ամենեցուն Աստուած, որ է աւրհնեալ յաւիտեանս»: Եւ թէ՝ «Որ յիւր Որդին ոչ խնայեաց»: Եւ թէ՝ «Առաքեաց զՈրդի իւր, որ եղեւ ի կնոջէ»: Եւ թէ՝ «Ի վերջին աւուրս խաւսեցաւ ընդ մեղ Որդւովն, որ է լոյր փառաց եւ նկարազիր հութեան նորա»: «Որով եւ զյաւիտեանս արար»: ըստ Յովհաննու բանին, «Որ էրն ի սկզբանէ», եւ որ ի կարգին: «Կեանք, ասէ, յախոնեցան. զի որ (71բ) էրն առ Հաւը՝ եւ երեւեցաւ մեղ»: Եւ դարձեալ՝ «Եկն Որդին Աստուծոյ եւ ես մեղ միտս: Եւ եմք ի ճշմարտին Որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի. զի նա իսկ է Աստուած ճշմարիտ եւ կեանք»: Զսա ասաց մարմին լինել աւետարանիչն, ո՞վ թշուառական: Արդ է Քրիստոս Աստուած եւ Որդի Աստուծոյ, ըստ առաքելոցն, եւ Աստուածածին՝ կոյան սուրբ: Ոչ ըստ

246-248. Հմմտ. Մո. Ժի, 9:

258-259. Հու., Թ, 5:

260-261. Գլ., Դ, 4:

261-262. Երբ., Ա, 2-3:

263-265. Ա. Յով., Ա, 1, 2, 3:

265-267. Ա. Յով., Ե, 20:

247. Թափուական:

248. Ժարդո:

249. ընդունելո:

252. գիւրընկալ:

258. Ժարմն:

259. ամենեցոյն:

260. խնաեաց:

261. որդովն:

264. մի՛ յ եմք: Յո. Քո. ուղի ըստ Ա. Գ. ի: > ի:

267-268. աւետարիչն:

- 270 հրէլցն թէ՝ «Դու մարդ ես եւ դանձն քո Աստուած առնես»։ Դեւքն  
սարսեալ ասէին՝ Որդի Աստուածոյ զնա գու. խոստովանէին եր-  
բեմն մի՛ տանչել, երբեմն մի՛ յանդունդս առաջել, եւ դու ի մարդ  
սոսկ փոխարկեա, ո՞վ քան գհըեայսն անհաւատագոյն, դու քան ըդ-  
դեսն չարաբարոյ՝ ո՞չ զարհուրիս յաւակնութենէն։ «Վա՛յ որ ասէն  
զբարին չար եւ որ դնէ զբարցրն դառն», կամ «Որ արբուցանէ  
ընկերին խոտորումն պղտոր»։ Արդ ի բոլոր առողբ հարցն եւ յուղ-  
զավառ վարդապետացն Աստուածածին դոլ զսուրբ (72ա) Կոյսն Եկե-  
ղեցի Աստուածոյ քարոզէ, [բայց ի քէն, ո՞վ] հրէամիտ, եւ զնեեալն ի  
նմանէ Աստուած ճշմարիս, ոչ ըստ քաժանողացն Հրէից սոսկ մարդ,  
280 ըստ որում ասէին։ «Յիսուն ամ չեւ է քո եւ վլիքրահա՞մ տեսեր»։  
իսկ Տէրն միաւորելով բնութեանցն պատասխանէր, «Յառաջ գոլ քան  
վլիքրահամ»։ Եւ Հրեայքն ըստ սոսկ մարդկութեանն զյիսուն ամացն  
ի վերայ դժմամանակն ահճմանէին եւ զծնունդն եւս գիտէին։ Վասն  
որոյ եւ փութացին իսկ ի նորհուրդս սպանութեան, զի Աստուած  
կինքն քարոզէր։
- Արդ՝ իթէ Բանն չէր մարմին, յայտ է թէ Հրեայքն դմարդ ու-  
րացան՝ մահու մատնելով. բարեպաշտագոյնսն պարտ է համարել  
դղործն, զի ունէին հրաման Տեառն Աստուածոյ միայն մրկլպազել եւ  
մի՛ առնել այլ Աստուած յերկինս եւ յերկրի եւ ի ջուրս։ Յեր(72բ)-  
290 կինս ասելով՝ ի լուսաւորացն հրաժարեցուցանէր եւ յայլն եւս զաւ-  
րութեանցն պաշտմանէ։ Յերկրի՝ ի մարդոյ եւ առհասարակ ի սմա-  
բնակեցելոց շնչականաց եւ շնչից արարածոց տարեցը հանդերձ։ Հա-  
մազորդն նմին եւ ջուրցն՝ եւ թէ որ ինչ միանդամ ի գոսա մն նմա-  
նութիւն համարելով արարչին երկրպազել անաւրէնութիւն է։
- 295 Ասեն աստանաւը պատկառեալք՝ իւր համարէր զերկրպագութիւն  
մարմնոյն Բանն։ Այսպէս ասեն եւ զնախատինս մարմնոյն իւրոյ հա-  
մարէր կամաւը դոլով ի մարմնին միշտ միայն, այլ ոչ բնութեամբ

270. Յով., Ժ, 33:

274-275. Հմմտ. Ես., Ե, 20:

275-276. Հմմտ. Ամր., Բ, 15:

280. Յով., Լ, 57:

281-282. Յով., Լ, 58:

274. չարաբարո՛։ յաւախտակամին ] յաւակնութենէն։ Ուղղ. ըստ իմաստին։

275. ասեն։ > բայց ի քէն ով։ Յաւ. ըստ իմաստին։

284. գերա:

285. որո՛։

291. մարդո՛։

296. իւրո՛։

- աստուածութեանն:** Զոր եւ ի վերայ ալոց սրբոցն է իմանալ. մեծարանս ասէք Աստուած ցՄամուէլ. «Ոչ զքեզ անարգեցին, այլ զիս մերժեցին»: Տէրն ցաշակերտսն ասէք. «Որ զքեզ ընդունի՝ զիս ընդունի»: Այս է համարեան՝ որք կոչմունս միայն ընկալան (73ա) աստուածութեանն անուանն, որպէս ցՄովաչս ասէք. «Նտու զքեզ Աստուած Փարաւոնի»: Եւ թէ «Նոյա աստուածս ասաց՝ առ որս բանն Աստուածոյ եղեւ». իսկ աստ Որդին քնութեամբ էակից Հաւը եւ փառակից՝ եղեւ ճշմարտապէս մարդ միաւորեալ ընդ բնութեանս մերոյ: Զոր եւ մարգարէն ի բացեայ նախաձայնէք զի՞ կուսէ ծնունդն՝ իմանուէլ եւ Աստուած եւ իշխան հզար եւ հանդերձելոյ աշխարհին հայր»: Եւ «ոչ ումեք պոլ կարողութիւն զնորայն պատմել աղդատոհմ»: Եւ թէ՝ «Մա Աստուած մեր, ընդ որում ոչ ոք համեմատեսցի տուողն զիմաստութիւն Յակովային իւրոյ յերկրի երեւեսցի եւ ընդ մարդկան շրջեացի»: Եւ թէ՝ «Հոգի նրեսաց մերոց Տէր Քրիստոս»: Որ նշանակէ թէ՝ Որ փշեաց յերեսն Աղամայ վիենդանութիւն, նա կ որ մարմնանալոցն է եւ տալոցն է մեզ զվերին կինուանութիւնն. Պոր եւ փշեաց (73ը) իսկ յառաքեալսն ատելով. «Առէք դՀոդին սուրբ», 315 արինքն նորոգուան եւ վերստին դարձումն յառաջին անապական ըստեղուածն: Ապա ոչ ըստ նոյց ամբարջութեանցն՝ համարելով իւրաքանչյան զիւրոյ մարմնոյն անարգանս, ըստ որում առաքելոցն ասէք.

299-300. Ա. Թագ., Բ, 7:

300. Հմամատ. Մատ., Ժ, 40:

302-303. Եւգ., Է, 1:

303-304. Յով., Ժ, 35:

307. Ես. Թ, 6:

308. Հմամատ. Ես., ԵԳ, 8:

309-311. Բարուք, Դ, 36, 37, 38:

311. Եր. Ոզբ., Դ, 20:

314. Յով., Ի, 22:

299. ըցՄամուէլ:

300. ըցաշակերտսն: > որ զձեզ:

301. ընդալսն:

305. մերոն:

307. հանդերձելո:

309. տուաւըն:

310. Յակովա: իւրո: յեսո:

312. Աղամա:

315. զերըստին:

316. ամբարջութեանցն:

317. զիւրո: անարգանս:

«Որ զձեղ անարդէ՝ զիս անարդէ» : Զոր եւ առաքեալն ասէ՝ «Ոչ թէ դանձինս քարողեմք, այլ զՅիսուա Քրիստոս եւ զմեղ ծառայա ձեղ վասն Քրիստոսի» : Եւ «նա է ճշմարիխ Աստուած եւ կեանք» : Եւ թէ՝ «Ակն ունիմք յայտնութեան փառաց մեծին Աստուծոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի» : Եւ «յորոց Քրիստոս ըստ մաքմնոյն, որ է ի վերայ աւենեցուն Աստուած աւրհմեալ յաւիտեանս» : Հանդերձ մարմնով գիտելով զնա Աստուած . Եւ լոյս փառաց եւ էտքեանն նկարագիր . Եւ ոչ համարել յափշտակութիւն գգոլն հաւասար Աստուած . զի եթէ համարելով միայն է, ըստ նոցա, կամ յափշ(74ա)տակութիւն է բոնադբաւսութեամբ կամ պարգեւական տուր, եւ գերկաքանչիւրան յաստուածայինն էութեանն իմանալ՝ մեծագոյն ամբարշտութիւն : Այլ աստուածային Գիրք զսոցուն հակառակն ասեն, ըստ Հաւը վկայելով բերանով աւետարանչին, ընդ իւր միշտ գոլ զՈրդին, թէ՝ «Բանն էր Աստուած» : Եւ իսկոյն զարարչական էութիւնն եւ գրաւրութիւնն յարէ ի նոյն թէ՝ «Աստուած էր Բանն եւ ամենայն ինչ նովաւ եղեւ» : Եւ թէ՝ աս «Մարմինն եղեւ այսինքն մարդ» : Եւ Թովման՝ զ'ի Հրէիցն զգինահարեալն Աստուած եւ Տէր խոսովանեցաւ : Նա է Աստուած՝ զոր ցանկային տեսանել գոնեայ ընդ աղաւան հրըշտակքն, եւ էն ըստ իւրամն բանի՝ «Երանի որոց ոչ իցն տեսեալ զիս եւ հաւատան» :

### Դ.՝ ԸՆԴԻԷՄ ՔԱՂԿԵՊՈՆԱԿԱՆԱՑ

Թելադրեցուք եւ զքաղկեդոյնականացն խոտորնակ իմացմունան . վասն զի եւ նոքա (74ը) բնութիւնս եւ ներգործութիւնս եւ կամս երկուս ի Քրիստոս անջատաբար որոշակի գոլ սահմանեցին, բայց ի

- 318. Դ. Ժ, 16:
- 318-320. Բ Կոր., Դ, 5:
- 320. Ա Յով., Ե, 20:
- 321. Տիտ., Բ, 03:
- 322-323. Հո. Թ, 5:
- 330. Յով., Ա, 1:
- 332-333. Յով. Ա, 2, 3:
- 333. Յով., Ա, 14:
- 336. Յով., Ի, 29:

- 323. Վերա:
- 325. յապըշտակութիւն:
- 326. յապըշտակութիւն:
- 327. բանազրովսութիւն:
- 328. յածաին: յամբարըշտութիւն: ածային:
- 335. ցանդաին: հրըշտագին:

- 340 դիմէն. գոր միաւորեալ ասացին՝ առ ի յափշտակել կամ պատրել զմիսու պարզամտաց : Արդ քանզի յետին առցայս բուսաւ արմատ չարութեան , պատոկանաւոր է առ սոսա առաքեալականն բան . «Դիտեմ զի եկեսցեն գայլք յափշտակողք , որք ոչ ինայետցեն հաւատին , եւ ի ձևնջ յարլցեն արք՝ որք վասակացին թիւրս ճղել զաշակերտեալսն դինի էրեանց» : Եւ նթէ՝ «Գալոց է նախ սարստամիութիւն , եւ ապա յայտնեսցի որդին կորսուեան , մարզն անաւրէնութեան» : Զոր եւ Տէրն գուշակեաց թէ՝ «Իսկ արդ Որդի մարդոյ եկեալ գտանիցէ՞ հաւատս յերկրի» : Յիրաւի արտաքոյ ամբիծ հաւատոյ հարցն իմանին՝ որք ըդտնաւրէնութիւնն Աստուածն Բանի պատառելով՝ երկուս բնութիւնս (7օա) և երկուս կամս և երկուս ներդործութիւնս խոստովանին , զրաբանարաց զմեղ պախարակեն ասելով թէ՝ Մի բնութիւն ասելով ի Քրիստոս զիեղումն եւ դիտխումն նշանակէք . ոչ յմացեալք եթէ՝ Մի բնութիւն յերկուս դէմս ստորոգիք : Է՛ որ ըստ պարզութեանն է մի բնութիւն , որ ոչն է յաւդական , որպէս Գարբիէլ ևս Միքայէլ , եւ է՛ որ ըստ յաւդաւորութեանն է մի , որպէս Արքամակ , մասցաւ մի բնութիւն : Իսկ սթէ ըստ այնմ աւրինակի ասացաք մի բնութիւն , ըստ որում յաւդական է , ոչ լինի բարձումն աստուածութեանն եւ մարդկութեանն :
- 355 Արդ եղիցի մեզ աւրինակ , ամենայն իրաւք , մարդս . զի ի վերայ սորա ասի որ ինչ անկ է մարմնոյն եւ որ ինչ մարթ է (7օր) հոգւոյ . բայց մարդն ոչ ասի երկուս բնութիւնս : Իսկ եթէ ընդդէմ եկեսցէ բանիս՝ երկու ահմանելով ի մարդա քնութիւնս , Քրիստոսի՝ երիս
- 342-345. Գր. Առ. Ի , 29:  
 345-346. Բ Թես. Բ , 3:  
 347. Ակ. ԺՀ , 8:  
 352-369. Գիրք Թղթոց , էջ 286-7:

340. յապշտակել :

341. սոցաս :

343. յապշտակողք : ինաեսցեն : հաւատիմ ] հաւատին :

344. իսաւեցին :

345. ապշտամբութիւն :

346. կորցստեան :

347. մարդո :

348. արսաքո : հաւատո :

349. Միքաէլ :

355. յաւդաւորութիւն :

356. յանմ ] յայնմ :

360. վերա :

361. անգ : հոգոց ] հոգւոյ :

- լինի հաստատեալ. երկուք՝ զմարդկայինն եւ մին՝ դաստուածայինն :
- 365 Զի եթէ զմինն յերիցն բառնայ բնութեանց, թէ զմարդկային հոգին՝ Ապողինարի դտանի ախտակից. իսկ եթէ զմարմինն ասիցէ պիտակարար՝ Եւտիրի է հաղորդ. փսկ եթէ աստուածութիւնն բնակեալ, այլ ոչ միաւորեալ ի մարմնի՝ նստորական մոլորութեան է դաւանակից :
- 370 Եւ արդ քաջարյայտ իմն աւրինակաւք զմարմին մարդոյ ի չորից նիւթոց գոյ հաստատեմք. ի հողոյ, ի ջրոյ, յաւղոյ եւ ի հրոյ: Եւ գոյ հնար դատողութեամբ յաւելուլ եւ պակասեցուցանել որ ի բանականումն հարցափորձի բնութեանցն յեղանակելով: Արդ, զի յարքան(76ա)եաց է կատարելութիւն մարդոյն, ընդէ՞ր մի բնութիւն ա-
- 375 սի: Այլ վասնդի առհասարակ սեռին անստովանելի է առհման, եւ զի եւս յոլովլուքն մաքառիցմաք, մարմինն իսկ չէ հոգի եւ ոչ հոգի մարմին: Եւ յայսնի այս ի բաժանմանն. այլ քանզի անճեղք եւ անանջառ պատկանեալ յարդարեցաւ, թերեւս անբաղարար, կոմքցաւ: Մի՝ զիմանարի եւ բաց յարձակութենէ զարմանազան ունի զանբաժանութիւն, եւ ի դաստուցմանն ոչ էակ կարէ անուանիլ. այսպիսի ուրեմն գաղափարաւ եւ արարչական Բանին իմանի տնաւրէնութիւն, թէպէտ եւ ոչ եւս կարեն հասու լինել միտք մեր. զի անդը եւս քան զհրաշն գծառային առնուլ պատկեր. ոչ յեղլով կամ սպառելով, ի բաց բարձելով միւսոյն գմիւտն, այլ անմեկնելի հաղորդ(76բ)ութեամբ: Վասն որոյ եւ յոյժ ճահողագոյն թուի խոստովանողացն մի բնութիւն ասել. քանզի եւ ընդ անմէ նստեալ մի համեմատութիւն քարոզի: Ապա եթէ հակառակն ինչ վարկանիցին ոմանք զպատաժանեալդ անկարելի համարելով, որպէս թէ երկուս բնութիւնս պատ-
- 380 385

370-520. Գիրք Թղթոց, էջ 23-28:

- 
364. զմարդկայինն: զածաինն:
365. բառնա: զմարդկային:
370. մարդո:
371. հողոյ: ջրոյ: հրոյ:
372. գոյ:
379. հարձափորձի:
- 379-380. զանբաժանութեն:
380. կարի ] կարէ: Ուզդ. ըստ իմ.:
381. տնաւրէնութե
382. ամդ ] անդը: Ուզդ. ըստ ԳԹ.ի:
383. զծառաին:
385. որոս: հանուագոյն ] ճահողագոյն: Ուզդ. ըստ ԳԹ.ի:
387. վարկանեացին: Ուզդ. ըստ ԳԹ.ի:
388. երկուս: բնութիք: Ուզդ. ըստ ԳԹ.ի:

շամ իցէ ասել քան եթէ մի, պիտացեն զի զնոյն անհնարութիւն եւ  
 390 ի մարդումն պոյ կարգելով ճանաչել՝ ոչ միայն ի փիղիսովայականսն  
 արհեստիցն ստորոգութիւնսն, այլ եւ սուրբ Գիրք աստուածաշունչք  
 թէպէտ եւ քնութեանցն վարդապետութեամբ ոչ վարին, որպէս նոյն  
 ինքն տեղեկացուցանէ պատմութիւնքն, սակայն պատուականն յաւէտ  
 յարդանաւք, եւ արհամարհանք բազում միջոց ունի տարբերութեամբ։  
 395 Զի զմարմինն (77ա) յանարդ ի կաւոյ ասեղծանել զեկուցին, եւ զհո-  
 դին անեղին փչումն ծանուցանէ։ Եւ նորիսականն առաքեալ ասուղիւ  
 պիտելով զեւրաքանչիւրոցն զանազանութիւնն, վասն որոյ եւ աղջաւթէ՝  
 ամբիծ պահել զ՛ոդի եւ մարմին մինչեւ ի գալուստն Տեառն։ Լուսա-  
 ւորագոյնս եւ Փրկչին յայտնի վարդապետութիւնն զհոդին առաւելն  
 400 ասելով քան զմարմին։ Եւ այլքն բազմապատիկ յաղագս սորին։  
 Արդ զո՞ ի նոցանէ կանգնեսցեն ընկեր զերկուսն կամողն ցուցա-  
 նել բնութիւնա՝ Ապոլինարի լինելով ջատագով, որ է աղճատանք եւ  
 շամբուշ յիմարութեան ձեռնարկութիւն։ զի եթէ չէ լսու գումարու-  
 թեան մի, բոլորեցունց ծանաւթանայ այլ եւ այլն գոլ։ Բայց թերեւս  
 405 ասիցեն թէ՝ մարդոյս կազմութիւն արարածական է։ թէպէտ եւ յոք-  
 (77բ) ունց է, գոյ հնար մի ասել։ Իսկ անրադրատելի արարողին ոչ  
 եւս նոյնպէս։ Եթէ արաբէս իցէ՝ ուրանալ պարտին եւ զմարդանալոյն  
 վկայութիւնս։ «Բանն մարմին եղեւ, ասէ, եւ զծառային առնուլ ըդ-  
 նմանութիւն։ Զի զայն ուսուցանէ առնուլ, զոր ոչն ունէր. զի ոչ  
 410 բռնադատեցաւ նա յումեք եւ ոչ ամասթ վարդաւ, որ չէաք ինչ յանդ  
 նորա եղբայրութեանն, եղբարս անուանել։ Ապա եթէ այնչափ ան-  
 կարելի գոլ համարեսցին դմիւտրութեանն պարսաւելով զքաղցրու-  
 թեամբ իսոնարհումն ի մերս բնութիւն, չփոթութիւնն եւ զանգումն  
 415 փաստարանելով, մի՛ եւս վարեսցին իսկ ձայնիւ միաւորութեամբ,  
 մանաւանդ դիմացն։ «Որ ի կերպարանս Աստուծոյ էր, ասէ առա-  
 քեալն, վկերպարանս ծառայի էառ»։ Տեսանե՞ս զի կերպ եւ կերպ

408. Ցովէ., Ա, 14:

415-416. Փլւ., Բ, 6, 7:

390. Գոն։ Ուղարկութիւն։ Վաս ԳԹ.ի։ Փիղիսովական։

391. Ըստորոգութիւն։

401. Կամաւզն։ Յնկեր ] ընկեր։ Ուղարկութիւն։

403. յիմարութիւն։ Ուղարկութիւն։ Վաս ԳԹ.ի։ Ձեռնարկութիւն։ Ուղարկութիւն։

404. ծանաւթանա։ արդ ] այլ։ Ուղարկութիւն։ Վաս ԳԹ.ի։

408. վկայութիւն։

410. &gt; վարդաւ։ Յաւ. ըստ ԳԹ.ի։ Ժամկ ] յանդ։ Ուղարկութիւն։

413. չփոթութիւն։ &gt; եւ. յաւ ըստ իմստիմ։

416. ծառապի։

ասի : Զո՞ր արդեւք կերպարան զանգեալ եղծանիցեն ըստ իւրեանց (78ա) դաւանութեանն : Զի եթէ բովանդակին հպաւորութիւն խառ-  
նակումն պատճառին, զնոյն ուրեմն եւ դիմացն պարտին իմանալ :

420 Ապա ուրեմն ծաղու արժանի են բանքն : Զպատուականն ոչ զանգի-  
տեն, ըստ նոցա շամչութեանն, յանձն առնուլ, եւ յայլն եւս սար-  
ապիեալը քստմնին : Զի ըստ առասպելական բարբանջմանցն զգուխն  
մի դու ստեղծանեն եւ զտունսն երկաքանչիւր սահմանեն : Աւա՛ղ  
թշնամանացս, որ ի է գառնադոյն ամբարշտութեամբ . զի ոչ միայն

425 զտնտեսութիւնն լոկ պատառեալ անջատեցին, աքանչելի փրկութեանն  
անքակութիւն, այլ զնորին իսկ էակից Հաւրն, դիանին ասեմք, ըդ-  
բնութեանն դէմն : Այլ արայրելի քացայարտեցին զանգեալ եւ զշփո-  
թեալ, որպէս իւրեանց լեզուաւքն վկայեն, եւ զայլն ամբողջ պահել  
(78բ) : Զի առանց կերպարանի հնարեցին ցուցանել զանձնաւորութիւն  
430 Որդւոյ, նոյնալիս եւ զմարդոյ, խելայիդ բարբանջմամբ ծայրոտեալ  
տրամատեն զայտիկի առակալի պղտորութիւնս դդայուելով : Ոչ գի-  
տեմք ուստի եկին յայս մոլորութիւն քաղկեդովնիտքն :

Զի հաւատ որ ընդհանուր տարածեալ բարեբանի յետ զմարմին  
եւ գհուզի եւ զմիտս ստանալոյ Բանին՝ մի Տէր զՅիսուս Քրիստոս  
435 քարոզէ . Եւ կենդանարար ի քերանոյն բիւեալ պատզամս, ոչ դոյզն  
ինչ մարդոյ, այլ որ ի ծոց անսկզբանի Հաւրն է : Նմա Գիրք վկայեն  
պատմել եւ գտիրադործականսն եւ զաղբատականս . նմին՝ մարմնովն  
ծագեցելումն անորոշելիս է՝ բարբառին : Եւ ճշմարտիւ գոյ զնոյնս  
ի յարաբարդելումն տեսանել . զի եթէ մոլեզնեալ ոք, ըստ ոմանց  
440 խորհրդով, քար(79ա)կոծել խոկասցի, մարդ է . եւ եթէ հաւատով  
նշանախնդրել բարեկապաշտաբը յորդորեացի՝ Աստուած է : Քանզի մի,  
եւ ոչ երկուս անձնաւորութիւնս տեսին ի Տէրն ապաքինեալը : Զէնչ  
աստանաւը կամեսցիս, ո՞վ անջրպետողդ, ուրեմն աստուածային դէմն

417-418. Յով., Թ, 35:

418-419. Յով., Թ, 38:

417. արդեաւք: զանկեալ ] զանգեալ: Ուղղ. ըստ ԳԹ.ի:

423. զանկիմն ] զտունս: Ուղղ. ըստ ԳԹ.ի: աւախ:

424. ամբարըշտութիւն:

427. այլայլի ] այլայլել, Ուղղ. ըստ ԳԹ.ի: զանկեալ ] զանգեալ: Ուղղ. ըստ ԳԹ.ի:

430. Որդոյ: զմարդոյ:

431. ոգատելով:

433. ընդհանիւր:

434. ստանալո:

436. վկան:

442. անձնաւորութիւր տեսանին: Ուղղ. ըստ ԳԹ.ի:

443. անջրպետաւղդ: ածախ:

- Ք մարդկային յանհաւասար բնութեանն միաւորեալ անարգութի՞ւն  
 445 կրեաց, միշտ մնալով յանպատռւին, եւ առանց պատկերի մնացեալ  
 զգմբազանցուութիւնն ընկալաւ ճոխութիւն: Քստմնիմ յամերժ սարսափ-  
 մամբ յամբարչութեանս յամել թշնամանս: Քանզի պարտ է կամ  
 ըստ արժանի միաւորութեանն ի բաց թորուու պանսպայ բաժանմունսն,  
 կամ ամենեւին իմակ ուրանալ: Ընդէ՞ր կրծատել սիրեն կիսով հաղոր-  
 450 դութեամբ, որպէս թէ երկու կատարեալը ոչ կարեն մի կա (79թ)-  
 տարեալ ինեւ: Զայս հնարաւորութիւն առաւել բարդաւաճեալն հո-  
 վիւն՝ մեծն Բարսիլիոս վարդապետեաց, յամաւթ առնելով զպեղն  
 Ապողինար եւ յերկուց անշփոթ կատարելութեանցն մի բնութիւն ա-  
 սել: Այսպիսի եւ ի վերայ երկուց կամացն զոր կարծեն, այսպէս  
 455 գրէր. Զոր աւրինակ սպիտակութիւն ասուոյն ներկեալ գունով ծի-  
 բանոյ՝ ոչ երկու վոյն, այլ մի է. այսպէս մի են, եւ ոչ երկու ա-  
 ռաջնորդականք. քանզի ոչ այլ ինչ կամէր Բանն, եւ այլ ինչ կամէր  
 միտք Բանին:
- Դիէ եւ Ռոկեբերանն կոչեցեալ Եկեղեցւոյ. Մի՛ շփոթեացուք,  
 460 ասէ, եւ մի՛ անջրպետ ի մէջ արկցուք. Վասնզի միութիւն խոս-  
 ուովանիմ եւ ոչ քայքայութիւն ինչ եւ կամ զուծումն այս բնու-  
 թեան յայն, կամ ամբո՞ յայս, այլ միացեալ ասեմ եւ մի լեալ:  
 Նոյնպէս եւ մեծն Յուլիոսի (80ա) թղթիս որ առ երջանիկն Դիոնի-  
 սոս Աղեքսանդրացոց քաղաքի. Զի եթէ որոշեսցես զբնութիւնն  
 465 բացադնասցեն ընդ նոսա եւ երկաքանչխրքն բնաւորականք: Եւ մեծն  
 Աստուածաբանն Յոլով, ասէ, են ժամանակիս այսորիկ աքանչելիք. Աստուած իմաշեար: Եւ զի՞նչ քան զայս հրաշավիառագոյն՝ զԱստուած  
 իմաշեալ տեսանել: Եւ եթէ համարձակիմ ասել յաղագս առեցելոց եւ  
 470 աւծելոյն եւ եղելոյ, որպէս զոր էաւճն զոյլ Աստուած: Նաեւ աս-  
 տուածակիտո նախամարդարէն զ՚ի փայտէ կախեալ կեանս կոչէ: Որ-  
 դին Որտոման Յուլիաննէս՝ ճշմարիս Աստուած եւ կեանք յաւիտե-  
 ականք: Աներովէիցն տեսանոլին Եսայիսս՝ զ՚ի կուտէ ծնեալ Աս-  
 տուած ճիմարանէ: Տարսովնացի փողն՝ Մի՛ կարծէք ասէ, ի ժա-

446. Ընդաւաւ: քսմնին: Ուղղ. ըստ ԳԹ. ի:

447. յամբարշշութես:

448. զանոպա:

449. շերիուց: անշփոթ: կատարելութեանն: Ուղղ. ըստ իմաստիմ:

450. ասուոցն:

451. եկեղեց:

452. Աղեքսանդրացիոց:

453. բայցագնասցեն:

454. եղելու: զուգ:

455. Սերորէիցն: տեսանաւղն: զի է կուսէն,

մանակի ի կուսաէ առնուլ ակիզբն . զի Ատտուած առաքեաց զՈրդի իւր ,  
 475 որ եղեւ (80թ) ի կնոջէ : Եւ եմուտ ընդ աւրինաւք , զի զաւրինաւրսն  
 ապրեցուացէ : Դարձեալ նոյն մարդարէ հանդերձ միւսով թէ՝ Ոչ  
 պատգամաւոր ոք եւ ոչ հրշտակ , այլ ինքն Տէր եկեսցէ եւ փրկեսցէ  
 գմեզ : Զոր իւրովին գալստեամբն առ բուժուան կուրին . «Դու հաւա-  
 տա՞ս յՈրդին Աստուծոյ» : Եւ նա զո՞վն յառաջի եղեալ եւ ասէ , «Տէ-  
 480 սեր իսկ եւ որ խաւսիդ ընդ քեզ՝ նա է» : Զոր եւ աղաղակէր ասելով  
 Փրկիչն եթէ՝ «Որ ետես զիս ետես զշայրն , որ առաքեացն» : «Հայր իմ  
 ընդ իս է» : Եւ թէ՝ «Ես եւ Հայր իմ՝ մի եմք» : Եւ թէպէտ զպազմապա-  
 տիկն քննեացէ ոք յաղագս այսոցիկ յայտարարութեան ի սուրբ Գիրս ,  
 ոչ ուրեք դտանիցէ երկուց բնութեանց բաժանեցելոց հանգանակաւ  
 485 բաշխել տալ . այլ մարմնով Բանին Աստուծոյ յայտնեցելոյց զնա ասեն  
 Գիրք՝ Հովիլ եւ ոչխար , քահանայ եւ (81ա) պատարագ , ճանապարհ  
 եւ գուռն , լոյս եւ ճշմարտութիւն :

Իսկ եթէ արտաքին փիլիսոփայիցն պանծայցեն մարտնչէլ ընդ մեզ  
 պէսպէս հնարիւք՝ թէպէտ եւ աստար է նոցայն ուսումն բազում ի-  
 490 րաւք յաստուծապարզեւ պատուիրանաց , սակայն եւ ոչ լայնմանէ  
 հրաժարեանցուք : Արդ ե՛կ զի անցցուք ի հանդիսի քողայարտելով ըդ-  
 խղխայթեալս . զի նշանակիցաւ ի մէնջ եւ յառաջագոյն՝ զի մարմին  
 չէ հոգի , եւ ոչ հոգի՝ մարմին , թողղուք զայլսն : Արդ մի բնութիւն  
 Բանին աստուծութեան է , իսկ միւս ընկեր շարայարութեանն կամ  
 495 զուգաճանապարհութեանն , ըստ անուղղայ բարբանջմանցն , զո՞վ  
 կանգնեացեն ի մարդկային բնութենէն . գհողի՞ առանց մտաց , եթէ  
 զանգդայ մարմինն : Զի չէ նոցա առ այս ճոռումարանել (81թ) մի բնու-  
 թիւն ասելով զմարմինն եւ զհոգին : Ա՞յդ ուրեմն էր բարձրայաւ

481. Յով. , ՃԴ , 9: ՃԶ , 32:

482. Յով. , Ժ , 30:

476. ապրեցուացէ :

477. հրշտակ : &gt; Տէր : Յաւ . ըստ ԳԹ. ի :

478. գալստեամբն :

484. հանկանակաւ :

485. յայտնեցելու :

488. փիլիսոփայիցն :

491. անցուք :

494. միւսա : շարայարութե . :

495. անուղա :

496. կանգնեցն : բնութիւն ] բնութենէն . եղաք ըստ ԳԹ. ի :

497. զանգդա : զիս ] զի : Ուղարք ըստ ԳԹ. ի :

498. Արդ ] Ա՞յդ : Ուղարք ըստ ԳԹ. ի :

նազանաց նոցա խորհուրդ, որք նմանեն բռեալ գերեզմանաց, զար-  
500 տաքուստն պեղեցիկ կեղծաւորեն, եւ ծածկեցելոցն փուռեկումն ժան-  
տահոսս բռւրէ: Աստանաւը անբաւ տարակուսանաւք ունին պապան-  
ձել, զի թէ երկուս ասել մաքառին զմարդկային բնութիւնն՝ աւցուեն  
զրկելով գհոգին կամ զմարմինն ի վրկութենէ առողին: Նոյնպէս եւ  
զաստուածայինն հատանեն յերկուս զըէմն՝ ընդ մարդկային դիմին  
505 միաբանելով, եթէ հաւանեսցին միաւորութիւն խոստովանելով, որ-  
պէս էն իսկ, մի՛ այլ համարձակեսցին անդուռն բերանով երկուց ձայ-  
նիւն զաւշամցել:

Այլ մէք, ո՞վ վսամամիտդ եւ յոքունց ցանկալիդ, յամենայնի  
դկարող և զանկպանակ(82ա)ան էութիւնն զաւըն երկնաւորի փառա-  
510 բանեսցուք, որ իմանալի ձեռաւքն զմարդոյն յարդարեաց զկազմու-  
թիւն, այսինքն Որդեռին եւ առուրը Հոգուովն, ընդ "արասցուք" ասե-  
լով. եւ աշ եւ բազուկ զաւը՝ զՄրդի Գրոց վկայեալ, եւ մատն Աս-  
տուծոյ՝ գհոգին առուրը ի Փրկչէն վարդապետեալ: Եւ ոչ որիշ զներ-  
քին եւ գարտաքին մարդն ասէմանել, թէսկան եւ զընեաց Պատղոս ա-  
515 ռակաւոր իմաստիւք: Եւ մի՛ դարձեալ զարարչական բանին տնաւ-  
րէնութիւնն ի մարդ եւ յԱստուած յանդինեսցուք, զի խոր-  
հուրդ է անքննելի: Գուցէ ի փայլակնացայտ մէծի աւուր գալստեան  
իւրոյ եւ զմեզ հրամայիցէ կտրել ընդ մէջ յառաջահետեւող հրոյն՝  
520 ընդ կեղծաւորսն տալով զրագինն: Այլ ամբիծ հաւատով հանդիպել  
նմա, զի մի տէք(82ը)ութեամբ և կերպարանաւք ծաղելոց է արեղակն  
ի բարձանց փառաւք զաւը, եւ ոչ երկու: Եւ յայնժամ հայեսցին ի  
նա բաժանողքն՝ որպէս զայն որ խոցեցին, սաստիկ ամաւթ կրելով:

499. պանձաց ] նազանաց: Եղամ ըստ ԴԹ.ի:

499-500. զարտաքուսն:

502. զմարդկաին:

503. առաւելին:

504. զածալին: զմարդկաին:

506. բերանաւք: ձայնիւք: Ուղղ. ըստ ԴԹ.ի:

511. Որդովն: Հոգովն: ըստ ] ընդ: Ուղղ. ըստ իմաստին:

512. վկաեւլ:

513. արտաքին ] որիշ: Ուղղ. ըստ ԴԹ.ի:

516. ցԱծ:

517. փայլակնացայտ:

518. իւրո: հրամաեցէ: յառաջահետեւիդ:

521. հայեսցեն:

522. բաժանաւղքն:

## ՎԵՐՋԱԲԱՆ

Զայսոսիկ փոքր ի շատէ գհերձուղացն պատճառ սահմանելով  
 եւ ի վերայ թերելով զուծումն պատճառ յանդիմանութեան կար-  
 525 գեցի քոմ մըրչանիկ պետութեանդ, ո՞վ քաջէ բանալիրաց, Տէր իմ  
 Մուշեղ Բագրատունի, տերձարանդ եւ հանճարեղ գունակացեալդ առ  
 ծայրապոյն խորոց խոհեմագոյն, ըստ գործականին եւ տեսականին  
 գրող աստորոշութեանցն: Զի ծանիցէ քոյդ խոհականութիւն յոմանց  
 530 փախչել, որք են ներհակը ճշմարիտ եւ ուղիղ գաւանութեան, տուրք  
 եւ ամբիծ մերոյ հաւասոյս: եւ ոմանց բաղձալ (83ա) եւ հաւաքել  
 ի քոյդ ընդպահակատարը շտեմարանացդ իմաստս, ի մարդարէիցն  
 տնկեալ, յառաքելոցն զարգացեալ, ի տրոց վարդապետացն դաս-  
 տիարակ(եալ) ուղղափառ խոստովանութեամբ եւ բարեպաշտ կար-  
 գաւաք, յունապտոյս պարագայական կենաւք քաղաքավարիլ մինչեւ  
 535 ի յետին ժամանակ: Զնախնական քո ցեղապետին Սողովմոնի ար-  
 քայի ասել առ ծերութիւն նեեալ ի վերայ քո տկարութիւն ըստ մարմ-  
 նոյ կիրք, թէ ահա ժամանակ՝ յորս սասցից թէ ոչ են կամք իմ ի  
 դոսս: Յետ այնմ ընդ ուղղափառ եւ հաւատարիմ ապասաւրացն ըն-  
 կարցիս մասն եւ բաժին, գատելով ի ժողովետղ՝ զոր խոստացաւ ուղ-  
 540 ղափառ հաւատացելոց:

## ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՍՐԲՈՅ ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱՆ

Աստանաւր գտրոյ միասնական սուրբ Երրորդութեանն կարգեցից  
 քոյդ (83բ) ուսումնասէր չորհազարդութեանդ զիսստովանութիւն  
 քոյդոյնս իմ աստուածարանութեամբ: զոր սակաւուց քան մթէ բագ-  
 մաց դիտել, վմիայնակն ասեմք, որպէս յորժամ վասն Հաւը յատուկ  
 545 աստուածարանեմք: Ասեմք Հայր անսկիզբն եւ պատճառ եւ ծնող եւ

524. վերա: յանդիմանութի: Ուղի. ըստ ԳԹ.ի: կարգեցի: Ուղի. ըստ իմաստին:

530. մերու:

532. անգեալ:

532-533. դաստիարակ: Ուղի. ըստ իմաստին:

534. պարագացական:

535. Սողովմովնել:

535-536. արքաի:

536. վերա:

536-537. մարմնու:

538. յուղափառ:

538-539. ընդաւցին:

541. զորու:

544. ասեմք: յայտուկ ] յատուկ: Ուղի. ըստ իմաստին:

545. անսկիզբն: ծնաւղ:

- յառաջաբերող, եւ որ ինչ սոցին ազգակից : Զի այսոսիկ ի Հաւը ենթակացութիւնսն ենթակայանան յատուկ . այլ ոչ յՈրդւոյ և ի Հոգւոյն , զի մի՛ ՎՐէման խառնակեացուք : Իսկ յորժամ ասեմք Որդի եւ Բան եւ Միածին եւ ծնեալ եւ ճառագայթ , մւ որ ինչ սոցին ազգակիցք , այս  
 550 Որդւոյ յատուկ մնթակացութիւնսն ենթակայանայ . այլ ոչ յարմարին Հաւը եւ Հոգւոյ , զի մի՛ ՎՐէման խառնակեացուք : Իսկ յորժամ ասեմք Հոգի ելող , բխուան , մխիթարիչ (84ա) եւ որ ինչ սոցին ազգակից , այսոքիկ Հոգւոյն սրբոյ յատուկ ենթակացութիւնսն ենթակայանայ , զի մի՛ ՎՐէման խառնակեացուք : Իսկ յորժամ ասեմք Աստուած , անեղ , մշտնջենաւոր , յաւիտենական , անորակ , անքանակ , անուր , աներ , մւ որ ինչ սոցին ազգակիցք , այսոքիկ հասարակաց ասին արբութեանն երից անձնաւորութեանցն Հաւը եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ , սակա մի գորոյ վնութեանն եւ զաւրութեանն եւ փառացն :
- Եւ գարճեալ իմուրեկի է՝ ուստի՞ զաւանել հասարակաց զառանձնաւորութիւնս սուրբ Երրորդութեանն , արարիչ , աւուէնսողիր , ազատիչ , յարուցիչ , անկովանդակիցի հասարակաբար : ԶՀաւըէ Մուլաէս ատէ . «Ի սկզբանէ արար Աստուած զերկինա եւ զերկիր» . որ Դաւիթ ատէ . «Բանիւ Տնառն Երկինք հաստատեցան» . գՀոգւոյն սրբոյ նոյն ինքն Դաւիթ (84բ) «Հոգւով քերանոյ նորա ամենայն զաւրութիւնք նորա» : Ազատիչ ամէ գՀաւըէ ինքն իսկ՝ «Ես եմ որ հանեմ զձեզ ի յերկրէն եւ պատացուոց» . եւ «Ազատեցի ի լծոյ ծառայութենէ» : ԶՈՐԴ-
- 560 561. Են ., Ա , 1:
562. Աշ ., ԼԲ , 6:
563. Աշ ., ԼԲ , 6:
564. Աշ ., ԼԲ , 6:
565. Թիւք , ԺԵ , 40:
566. Հմմատ . Դատ ., Զ , 8:

- 
546. յառաջաբերաւզ :
547. ենթականա : յՈրդո : Հոգոյն :
550. յՈրդո : ենթականա :
551. Հոգո :
552. ելաւզ :
553. Հոգոյն : սրո : ենթակառւթիւն : ենթականա : Պեսէ է աւելցմել . այլ ոչ յարժին Հաւը եւ Որդւոյ :
554. սրբութիւն :
557. Որդո : Հոգոյն սրո :
558. գոլո :
563. զՀոգոյն : սրո :
564. բերանո :
566. եղիստացոց : լծոց : ծառառւթեէ :
- 566-567. զՈրդո :

ւոյ առաքեալ ասէ՝ «Եթէ Որդին զձեղ ագաստեսցէ, ճշմարիտ ազատք  
լինիլիք»: ԶՀոգւոյն սրբոյ նոյն ինքն առաքեալ՝ «Ուր Հոգի Տեառն  
է, անդ ազատութիւն է»: Աւրէնադիր է Հայր, ըստ որում Դաւիթ  
ասէ՝ «Առանել դկամս քո, Աստուած իմ, կամեցայ, եւ զաւրէն քո  
ի մէջ որովայնի իմում»: ԶՈրդւոյ առաքեալ ասէ՝ «Ճմիմեանց թեռն  
բարձէք եւ ամսպէս կատարեցէք գաւրէնան Քրիստոսի»: ԶՀոգւոյն  
սրբոյ նոյն ինքն առաքեալ ասէ՝ «Աւրէնք Հոգւոյն կենաց ազատեցին  
զձեղ յապրինաց անտի»: Յարուցիչ է Հայր, ըստ որում ասէ. «Հայր  
յարուցանք եւ կենդանի առնէ»: ԶՀոգւոյն սրբոյ նոյն ինքն Որդի ա-  
սէ՝ «Հոգի է կենդ(ՏՅԱ)անարար»: Անբովանդակելի Հայր, ըստ  
որում մարդարէն ասաց՝ «Երկինք եւ երկիր լի են ինեւ, ասէ Տէր»:  
ԶՈրդւոյ առաքեալ ասէ՝ «Որ էջ՝ նոյն է եւ որ ելն… զի լցոց զամե-  
նայն»: ԶՀոգւոյն սրբոյ մարդարէն ասէ՝ «Հոգի Տեառն ելից զոիե-  
575 580 գերս»:

Է ինչ դարձեալ զոր ասեմք ի վերայ սուրբ Երրորդութեանն ու-  
սեալք ի Գրոց, եւ է ինչ որ ամպով ծածկեցաւ ի մէնջ: Վասնզի մի  
բնութիւն է արբոյ Երրորդութեանն եւ մի զաւրութիւն եւ մի փառք  
պկանեմք: Եւ զի երեք անձնաւորութիւնք են արբոյ Երրորդութեանն

567-568. Յով., լ, 36:

568. Բ Կոր., գ, 17:

570-571. Սով., լթ, 9: (Երբ., Ժ, 7):

571-572. Գով., Զ, 2:

573-574. Հով., լ, 2:

574-575. Յով., Ե, 21:

576. Յով., Զ, 64:

578. Եփ., Դ, 10:

579. Իմա. Ա, 7:

567. Պէ ] Եթէ:

568. զՀոգոյն: սրո:

570. կամեցա:

571. զՈրդո:

572. զՀոգոյն:

573. բառ: Հոգ. ] Հոգւոյն:

574. ամփի ] անոփի:

575. զՀոգոյն: սրո:

578. զՈրդո:

579. զՀոգոյն: սրո:

581. վերա:

582. ամբով:

583. սրո: Երրորդութիւն:

584. երեք ] երեք: սրո:

585 գիտեմք, եւ զանազանութիւն է անուանյն եւ անփոփոխ զանազանութիւն՝ գիտեմք։ Զի Հայր միշտ Հայր, եւ Որդի միշտ Որդի, եւ Հոդին առւրբ միշտ Հոդի՝ ղիտեմք։ Եւ զի ջմտանէ ժամանակ ի մէջ ընդ Հաւը եւ ընդ Որդւոյ եւ ընդ Հոդին առւրբ՝ գիտեմք։ Բայց եթէ զիա՞րդ կամ ո՞րպէս, այսոքիկ անհասանելի են Հրեշտակ(85թ)աց եւ մարդկան. այլ իրրեւ զանհաս եւ զանձառելի խորհուրդ սրբոյ Երրորդութեանն հաւատով պաշտեցուք եւ հաւատով փառաւորեսցուք, զայտոսիկ ի մեզ բերելով Հանդերձ այսիւ թէ՝ Ամենայն ինչ որ ինչ Հայր է՝ Որդի է, բայց ի ծնելութենէ. ամենայն ինչ որ ինչ Որդի է՝ Հոդի է, բայց յելողութենէ։ Այսոքիկ ոչ զբնութիւնն որոշեն, այլ ի բնութենէն զառանձնաւորութիւնն բաժանեն։ Զոր եղիցի պաշտել մեղ հաւատով եւ երկիւղիւ երկրպագել եւ փառաւորել դէակ իսկութիւնն եւ գեռանձնեան առւրբ եւ միասնական Երրորդութիւնն :

588. Որդու:

589. Է ] են:

590. սրբու:

590-591. Երրորդութիւն: